

# ՍԻՆԱ

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՄԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ, ՀՐԱՄԱՆԱԿՈՒԹԻՒՆ, ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքութեան,

---

Ն Ո Ր Ծ Ր Զ Ա Ն

Թ. ՏԱՐԻ 1935

---

ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՅԱԿՈՎԵԱՆՑ

ԵՐԱԿԱՆԱԿԱՆ

434 - ՅՈՐԵԼԻՆԱԿԱՆ ՏԱՐԻ - 1935

ԺԵՐ ԳԱՐԱԴԱՐՁԻ ԱՍՏՈՒԱՆԱՇՈԽՆՁԻ ՀԱՅԵՐԸՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ

# ՍԻՐԱԿ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Թ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1935 - ԱՊՐԻԼ

Թիւ 4

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ԱՂՈՒՔԱՅՑՔ



Այս բառը, շատոնց իր իմաստով կորմնցուցած՝ կեանքին մէջ, բառարաններէն եւ եկեղեցական մատեաններէն ներս միայն կը պահէ լոկ հնախօսական արժէք մը :

Առասպել չէ երբեք, ո՞չ ալ երեւակայութեան հնարք սակայն՝ երբ կ'ըսեն թէ, հին դարերուն մէջ, մարգիկ, կրօնական ապաշխարութեան օրերուն մանաւանդ, իրենց հոգին զօրացնելու խորհուրդով, այնքան զրկանքի կ'ենթարկէին մարմիննին որ, սնունդի համար կը բաւականանային հացով եւ աղով, հիւանդներուն միայն թոյլատրելին նկատելով քիչ մը բանշարեղինի արտօնութիւնը, իրը չորո՞ :

Ճամբորդի մը օրագրութիւնը, որ վերջերս հրատարակուեցաւ, կը պատմէ թէ տակաւին հազիւ երեք դարեր առաջ, Ս. Քաղաքին մէջ, այս նուիրական յարկին ներքեւ,

քանինե՞ր ճշդիւ կը գործադրէին խստակեցութեան այդ կանոնը, և, հաւատքով յորդ և հզօր, ի՞նչ լինդալից զգացմամբ կ'ապրէին, և կը կատարէին իրենց պարտականութիւնները :

Ա'չ ընդհանուր զիտական լոյսերու դիմենք, և ո'չ առողջաբանական ցուցմունքներու՝ այդպիսի կենցաղակերպի մը կարելիութեան կամ անհնարութեան թերուդէմ փաստեր դասաւորելու համար։ Ընդունինք թէ իրականութիւն մըն էր ատիկա իր ատենին։ ու ընդունինք գարձեալ թէ ժամանակը, որ մեծ կերտողն ու քանդողն է միանգամայն, պէտքերու և պահանջներու աւելի կամ նուազ ստիպողականութեան առջև, գարերու ընթացքին հետզինետէ եղանակաւորած է ամենահին այդ կերպը, եկեղեցական կանոնադրութեամբ նոյն խակ վերածերով զայն ոմանց մօտ նուազ թոյլ՝ ալլոց մօտ լայնագոյն կարգադրութեանց։

Բայց որովհետեւ, Առաքեալին մտածութեամը նոյն խակ՝ Աստուծոյ թագաւորութիւնը, այսինքն հաւատքի կեանքը, ո'չ կերակուրի եւ ո'չ ըմպելիի հարցերով է որ պիտի փառաւորուի, ոչ մէկիս խղճմտանքին կընայ վրդովանք պատճառել ժամանակէն ու բարքերէն հարկադրուած այդ փոփոխութիւնը։ Ու մենք, շրամնուելով հանդերձ պահեցողութեան վերաբերմամբ մեր եկեղեցոյ ողջմտութեան որդեզրած կերպէն, Աղուհացքին վրայ կը նայինք, իբրև այլարանական արժէքի մը վրայ, ինչպէս կ'ըլլան առհասարակ կիրարկութենէ ինկած հին և նուիրական իրերը և անունները։

Աղուհացք։ այդ բառին մէջ պատկեր մը՝ իմաստի տարագ մը կայ, որ կընայ մեզի խօսիլ գեռ բաւական բարձրէն, ուղղակի մեր հոգւոյն հետ կապ ունեցող հարցի մը, աւելի ճիշդ՝ պարտականութեան մը վրայ քաշելով մեր ուշադրութիւնը։ Եթէ հայրը ամենէն հիմնական պէտքն է փիզիքական կեանքին և աղը՝ համը անոր, ոչ-նիւթական տեսակէտէն նկատի առած ատենահին։ Աղուհացք պէտք է նշանակէ հոգեոր կեանքին հիմն ու համը, որոնք կրօնքն ու բարոյականը կընան ըլլալ վերազանցապէս։

Կրօնքը հիմն է արդարեւ, այսինքն հաստատութիւնը, ու բարոյականը՝ համը, այսինքն չնորին կեանքին։

Իրաւամք լսած է մեծ միտք մը թէ «Կրօնքը իտէալին բաժինն է մարդկային կեանքին մէջ»։ առանց անոր՝ որ և է իմաստէ և արժէքէ զուրկ պիտի ըլլար մարդը ինքնին երկրի վրայ։ Անհատի մը ոչ այնքան զործերուն, որքան ձգտումերուն մէջ, որոնք հոգիին սերքին կենդանութեան վառարանը կը ցուցնեն, այսինքն կընքին մէջ է որ ի յայտ կուզայ իր անձնաւորութիւնը։ Պարագան նոյնն է, աւելի մեծ չափի մը վրայ անշուշտ, ժողովուրդներուն համար, որոնց հաւաքական կեանքին լիակատար արտայայտութիւնը աւելի իրենց կրօնքին մէջ է որ կը տեսնուի քան թէ անոնց պատմութեան մէջ։

«Կրօնքը հոգիին պէտքերուն եւ իմացականութեան ճիզերուն արտադրոյթն է» կ'ըսէ ուրիշ մը։ Հոգիին գերազոյն պէտքը կամ կարիքն է մէրը, խակ միտքինը՝ լոյսը, այսինքն զութ և ճշմարտութիւն։ Հանէ զութի զգացումը մարդէն, ան պիտի նմանի ծաղկաբաժակին, որուն մէջէն փրցուած է բեղնափոշին կրող մասը։ Գերցո՛ւր անկէ ճշմարտութեան իդձը, անիկա պիտի խորհիլ տայքեղի արձանի մը կուրութեանը վրայ։

Կրօնքն է մարդուն հոգեոր կեանքին հիմը կազմող ուժը։

Խակ բարոյականը, ըստ Լամբնէի՝ «այն տունիը, որուն արմատները երկինքի մէջ են, ու ծաղիկներն ու պտուղները կը խնկին ու կը գեղեցկացնեն երկիրը», անիկա հոգիին այն չնորին է, որ թոյլ չի տար որ կրօնքի խորհուր-

գովը մնած ու ուռճացած առաքինութիւնները շեղին բնաւ իրենց նպատակէն։ այսինքն ինքն է որ կեանքի մէջ անոնց կիրառութեան կերպն ու պայմանները կը ճշդէ։ իր սկզբունքները բացարձակ ճշմարտութիւններ են՝ այնքան ատեն միայն, որքան ատեն իր կապը կը պահէ կրօնքին հետ, այսինքն ցորչափ չի դադրիր լինելէ ինչ որ է։ վասնի իր խսկութեանը մէջ կրօնքին ծնունդն է բարոյականը, քանի որ առանց Աստուծոյ գաղափարին, անբացատրելի իմացում մը պիտի մնար ան, ինչպէս կը մտածէ նոյն ինքն Քանդ։

Երբ կը բաժնես երկուքը իրարմէ, երբ բարոյականը կը փրթի կրօնքէն, կ'երթայ իր հաստատութիւնը փնտոել շահու կիրքին մէջ։ ու այն ատեն «հողին կը կորացնէ իր գեղեցկութիւնը, առաքինութիւնը՝ իր դասերը, և պատմութիւնը՝ իր օրինակները»։ Բարոյականը պէտք չէ լինի կցկոտուր։ այսինքն ներելի չէ որ մարդու իր կեանքին միայն այս կամ այն կողմին կամ մէկ քանի կողմերուն վրայ, և կամ երբեմն երբեմն, այսինքն ընդհատաբար հետակի բարոյականութեան օրէնքներուն։ Առանձնական կեանքի համար զատ՝ և հանրային կեանքի համար զատ բարոյական չի կընար ըլլալ։ ինչպէս նոյն և մի է հողին, նոյնպէս մի և նոյն է բարոյականը, և ատով է նոյն խոկ որ անիկա հիմն է ընկերութեան։

Հայն ու համը, հիմն ու ոյժը, հաստատութիւնը և վայելչութիւնը։ Երկուքն ի մի։ կրօնքն ու բարոյականը միասին պէտք է լինին միշտ կեանքին տալու իր արժէքն ու նշանակութիւնը։

Գէթ զայս կարենար խորհիլ տալ մեղի Աղուհացք։

\* \* \*

### ՍԻՐՏՍ ՔԵԶՄԷ ԲՂԻԵՑԱՒ...

Միւս ենզմէ բղիեցաւ։ կը սեւեռի քու սրտիդ, ինչպէս աստիդ մ'ուրիշ աստիդ անհունուկն ծըլարձակ։ Պատկերդ ահա՞ կը բացուի հայելիկն ըսպիտակ Ուր ժամանակին իր վլաքուլ ցոյց կուտայ պահ մը վրճիս...։

Երէ ինծի յայնըլուէր դէմքդ բարի բարերէն, Ինչ կարօսուլ իմ ձեռքերու կ'ըլլային ձոյլը յոյսին...։ Հիմա ձեռքեր աղօրինի հայցումին մէջ կը մըսին։— Երէ սրտի վլէր մը տա՛ր ձայնիդ աղեղը նորէն...։

Լոյսն իր գինին կը բափի դառնութեան մո՛ւք բաժակին։ Ամէն օր ժի մ'աւելի կը մօսենամ անձիազին Ասուենենուն որ ինծի կը հիւսեն նոր ըլքաներ...։

Կարենայի՛ գեր գտնել նամբան ուր են կորուսի, Երբ հրամեսի արքայուն անվերջուկն կ'արիւնէր, Ա՛ն, զգալ ունչըլդ խորունի մրցիկին մէջ երազի...։

Ա.ՐՍէՆ ԵՐԿԱՐ

# ԿՐՈՆԱԿԱՆ

## ՅԻՍՈՒԽԻ ՈՒԽՈՒՑՈՒՄԸ ԸՍ ՀԱՄԱՏԵՍԱԿԱՆՆԵՐՈՒԽ

Բ. ԳԼՈՒԽ

ԹԱԴԱԿԱՌՈՒԹԵԱՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ

(Ծար. Սիսի 1935, էջ 44 էն)

Ուրեմն Յիսուս, խռոտացուած ՄՇՆ սիան, կը կատարէ ամբողջ արարողական կարգը՝ ինչպէս նաև բարյական օքէնքը։ Ան կը կատարէ զանոնք, զանդի կը վերանորոգէ զանոնք, եւ ոչ թէ որովհետեւ անոնց զրայ ուրիշ պատուէրներ կ'աւելցընէ։ Ասոր համար է որ կատարելով զանոնք, թէ մին եւ թէ միւսը, կ'ընդգրկէ և միութեան կը վերածէ զանոնք։ Արդարիւ, Քրիստոսի մէջ կ'ընկլուզուին օքէնքը, Աստուծոյ կամքը որ մարդուն կը պարտագրուի, և ձէսը, մարդէն առ Առատուած զերընծայուած պարզեց, որոնք, երկուքն ալ, իրենց կատարումը կը գտնեն սիրոյ մէջ, որ Աւելտարանին արքայական առանձնաշնորհն ու պարտականութիւնն է։ Սէրը միթէ ճշմարիտ հընազանդութիւնը և նոյն ատեն ճշմարիտ ընծայաբերութիւնը՝ այսինքն բարյականի եւ կրօնի խտացումը չէ։ Բայց իւնդիրը պաշտամունքի՝ զրայ լլայ կամ վարուց կանոններու, այդ մանրամանեալ պատուիբանները կը գաղրին գոյսութիւն ունենալէ՝ իրենց կատարումին իրողութեամբ նոյն իսկ հետեւանքներու կը զարգանան կարծեն սերքին չարժումով մը, ազդեցութեանը տակ այն սկզբունքին որ սիրտերէ ներս կը թափանցէ եւ կը կերպարանափոխէ զանոնք։

Ամենօրեայ փորձառութիւնն առնեած օրինակ մը պիտի պատկերազարդէ այս զետողութիւնը ։ Երբ մանուկ մը կ'ուղենք կրթել, չենք կրնար բանականութեան խրատներուն համեմատ ուղղել զայն։ Անիկա յաճախ կ'ընդունի կրամաններ, զորս ստիպուած է կատարել, առանց հասկնա-

լու զանոնք։ Խոհական գաստիտրակրութեան նպատակն է միւտ ստեղծել նախ այնպիսի ունակութիւններ, որ մանուկը կամ պատանին պաշտպանեն չարին զէմ։ Բայց այս առաջին աստիճանը, որքան ալ անհրաժեշտ լլայ, անբաւուկան բան մըն է։ Տըղան ո'րչափ մեծնայ՝ պէտք է այնչափ աւելի բարձրանայ այդ զանազան յանձնարարութեանց սկզբունքին, եւ որքան աւելի սերտիւ ըմբռնէ զանոնք իրենց գործարանաւորութեանը մէջ, այնքան աւելի լաւ կերպով կը գործադրէ զանոնք, ոչ թէ նմանութեամբ կամ սովորամոլութեամբ, այլ անձնական համազումներու ոյժով, այսինքն սրտանց։ Կրաւորական հնագանդութեանն անիկան կ'ենէ խորհրդածեալ եւ կոմուոր գործունէութեան, մինչեւ որ շարժի ազատութեամբը չափահասին, որ, պարտականութիւնը ճանչնալով և անոր նկատմամբ յարգանք զգալով, այլ եւս պէտք չունի մանրամասն պատուէրներու, որոնցով կ'ողողէին զինքը իր մանկութեանը միջցին։ Օքէնքը կը մարմնանայ անոր զարմունքին մէջ, զանդի կենդանի է անոր մէջ։

Այսպիսի է ահա այն ուղղութիւնը զոր Փրկիչը որդեկրած է իր թագաւորութեան վարչութեան մէջ, եթէ Հին Ռւսութիւնը իր ժողովուրդը խնամակալութեան ներքեւ կը թողուր, ինչ որ անոր տուած իր օրէնսդրութեան ձեէն կը հասկրցուի, հոգեոր չափահասութեան թուականը կը բացուի Քրիստոսի երեւումովը, Ուրեմն երբ Փրկիչը շաբաթին և օրինական սրբութիւններուն ջնջումը կը յայտարարէ, նոր սկզբունքն է որ կը հաստատէ, երբ ընդհակտուակն օրէնքին խիստ գործադրութեան վրայ կը պնդէ, պատճառն այն է որ հոգիի կրօնը իր պատմական տեսակէտին կը կապէ, քանի որ պէտք է սկսիլ — վերև ցուցուած հղանակով — նախ գործքով հնագանդութեանը, յետոյ, անցնելու համար սրտի շնորհաց։ Ի՞նչպէս, արդարի ամենէն քիչ մերժողը ամենէն շատ պիտի տար, եթէ մարգիկ նոյն իսկ Յաւիտենականին չեն ըներ մանր բանհերութիւնին զիշումներ, ի՞նչ իրաւունքով կը կարծեն սիրել զայն այնպէս ինչպէս Յիսուս կը պահանջէ։

Այս է ահաւասիկ Տիրոջը իր աշտ-

կերտներուն ըրած ուսուցումին բանալին։ Նշանաւոր այն խօսքին մէջ զոր կը վերլուծիմ հօս (Մտթ. Ե. 17, 18), Քրիստոս ամէն բանէ առաջ կը մատնանչէ անձուկ այն յարաբերութիւնը զոր ինքը կը պահէ իր Աւետարանին և օրէնքին միշն։ Ոչնչ աւելի պատեհ էր քան հաստատութիւնը այդ գաղափարին։ Հարսանիկան խնճոյքի գինաբուքին մէջ, փեսաւէները չէին կրնար փորձուիլ չհասկիալու Փրկչին բարոյական խստութիւնը։ Տեսակ մը բնական ձգտում կայ մարդուն մէջ՝ արհամարկելու փոքրիկ պատուէրները, առանց սակայն տիրանալու կեանքի բարձրագոյն խմատին, մերժելու անցեալը իր անյարմար կածուած պատուէրներով։ առանց սակայն ենթարկուելու ապագայի նոր օրէնքին։ Միթէ հակօրինասիրութիւնը չէ որ գարանած է Քրիստոսի նկեցեցոյն ճամբուն վրայ միշտ, կրօսական խմորումի և տագնապի բոլոր գարաջաններուն։ Հիմակ ալ, ամէնէն թնդածայն զարթումներու ծածկոյթին ներքեա ան չէ՞ որ կ'երեւ միշտ։ Սկիզբի ժամանակներուն մէջ նուկ, Պօլոս ինքն է որ կ'արտասանէ, յետոյ ձաղելու համար սա ամբորյ և ամբարիշտ խօսքը։ Ամեղիցուք, զի շնորհքն բազմացին» (Հռով. Զ. 1. Գ. 8)։ Արդ, յետոյ այնքան անգամներ յայտնուած վտանգը նոյնքան գոյ էր նաև Փրկչին երկրաւոր զործունէութեան միջացին ալ։ Տղաքներուն առջն, որոնց թիթեամուռթիւնը կրնար զիբենք մղել շուտով ձերքազատուելու, Յիսուս կը պնդէ օրէնքին անյեղ նկարագրին վրայ։ անիկա պիտի ջնջուի։ այո՛, բայց երբ զուք զայն բոլորովին զործադրէք. ու ասիկա՞ միշնէ փերջը. այսպէս կ'ուզէ թագաւորութեան արդարութիւնը։

Միայն թէ ի՞նչ բանի մէջ կը կայանայ սատուածային պատուիրանին այս գործազրութիւնը։ Այս է որ համահականները կը ցուցնեն մեծ գիրեարգ, առանց սակայն յօրինուածեալ պատախան մը տալու այս հարցումին։ Քրիստոս, հարկ իսկ չկայ ըսելու, գարոցի պետ մը, աշխատախուցի տեսաբան մը չէ, ալ աւելի չէ երկրաւոր ընկերութիւն մը կազմակերպելու հստամուտ օրէնսդիր մը։ Տարակոյա պելու հստամուտ օրէնսդիր մը։ Տարակոյա չկայ թէ իր խորհուրդը լիցունկ է և զեշէկայ ընկերութիւնը կեանքի պէտքերուն, անսպառ գանձեր կը պարունակէ դունք

ան։ պէտք է սակայն ի լոյս հանել զանոնք և յատկացնել ի պէտս այն քաղաքակրթութիւններուն, որոնց մէջէն կ'անցնի և զորս կը հարստոցնէ քրիստոնէութիւնը։ Տիրոջ խօսքերուն մէջ իդուր պիտի փնտուէիք քաղաքական իմացում մը, տընտեսագիտական զրութիւն մը, կամ քաղաքայքին իրաւագիտութեան մը մնէ զիծերը։ Թէկ իր ուսուցումը ոչ մէկ բան կը տարամիրծէ այս ամենէն, թէկ Աւետարանը նոր և արգուանդ լուծումներ կը ներշնչէ այս այլազան տիրոյթներուն համար, և սակայն Յիսուս ոչ մէկ մասնաւոր պաշտօն չունի այս խնդիրներով զբագելու, այլապէս ընդարձակ է մոնր հորիզոնը։ Երկնիք թագաւորութիւնն է իր տկարկին հաստատուն առարկան։ իր տեսակէտը այլամիրծօրէն գաղափարական է։ Ա՛չ պաքէն իր միակ վարուց կանոնն է՝ Ամենակալին երկրի վրայ զործադրուող կատարելու թիթւնը։ Հատեարար, եթէ ամենանկան յարաբերութեանց վրայ կը խօսի, զոր օրինակ, ամուսնաթողութիւնը արգիւլու համար է միայն այն։ Երկրաւոր զործերու վրայ՝ Աստուծոյ վրայ հաւատք եւ անոր բարութեան մասին վստահութիւն յանձնարարելու համար է այն։ հարստութեանց վրայ՝ անոնց անօգուտ ըլլան ու վտանգները ցուցնելու համար (Մտթ. Զ. 19–20, 24. Ղկ. ԺԲ. 33, ԺԶ. 9–15)։ Քրիստոսի արքայական պաշտօնն է զմեզ մօտեցնել անտեսանելի բաներուն։ ուրիշներուն զործը պիտի ըլլայ Աւետարանը կրցածնուն չափ յարմարցնել աշխարհի վրայ երկարածուող գործունէութեան մը պահանջներուն Յիսուսի պաշտօնին եւ կանքին միակ նպատակն է փերկել հոգիները, Աստուծոյ մօտեցնելով զանոնք։ արդ, տիրող ձեւապաշտութեան հանդէպ, ստիլովազական էր, ամէն բանէ առաջ, զուրս ցայտեցնել թագաւորութեան հոգեսրունը կարագիրը. այս պատճառու Տէըը առաջն զայրէեանէն ասոր կը նուիրուի։ Այս պիսի է ներշնչող գաղափարը լերան քարոզին, որ, զննազան պատուէրներով, Կ'աշխատի մեղաւորը երեւալիքն — որ սիրելի է իրենց — բերել իրականութեան, որուն լիցաթիւնը զիրենք կ'ահարեկէ, եւ արտաքինն ներքին կեանքի պէտքերուն, բաւն արգարութեան պատրանքներէն՝ ի-

րենց Աստուծոյ հետ յարաբերութեան ճշշգրիտ ծանօթութեան:

Այս իմաստով է որ Յիսուս, առանց իրուպութիւնը գտաելէ Հրաժարելու, ըգգացումին վրայ կը տարածէ սպանութեան, չետքեան մովսիսական արգելքը (Մտթ. Ե. 21, 22, 27, 28), կ'արգիլէ երգումը, իրեւ խօսքին և մածումին միջն անհամաձայնութեան գաղափարը արթնցնող բան մը (Ե. 37), ողորմութիւնան և աղօթքին մէջ կը տեսնէ գործեր, որոնց արժէքը կախում ունի սրտի տրամադրութիւններէ (Մտթ. Զ. 1-6). Պէտք է որ մտքին ուղղութիւնը մէկ ըլլայ, վաճանգի ոչ ոք կընայ երկու տէրերու ծառայել. արդ, վարմունքի անդեղութիւնը կընայ ձեռք բերուիլ շարունակարար ընելով այն միայն, ինչ որ հաճելի է Տիրոջ Աւստի, վտանգը՝ զոր մատնանիշ կ'ընէ մանաւանդ Յիսուս, հարստութեան ցանկութիւնն է, անկէց յառաջ եկած բոլոր անհանգամատութեաններով և երկաւոր հոգերով միասին (Մտթ. Զ. 19-21, 24-34, ԺԴ. 22, Ղկս. ԻԱ. 34). Նոյն իսկ ընտանեկան համակրութիւնները յանցաւոր կը գառնան, երբ արգելք կը դառնան այն հաստատուն տենչանքին, որ պարտի մէկի մարզը զէպի իր Աստուծը (Մտթ. Ժ. 37, Ղկս. ԺԴ. 26):

Բայց ի՞նչ անուն տալ այն այլամերժ և ընկլոզող զգացումին, որուն մղումին տակ Քրիստոսի աշակերտը մարմով եւ հոգուով ինքնինքը կ'ենթարկէ իր վարդապետին ծառայութեան:

Լեռնա քարոզին մէջ Յիսուս արդէն կը պանծացնէ գերազանցութիւնը աւետարանակոն սիրոյ, որուն գործադրութիւնը կը հրամայէ նոյնիսկ թշնամիններուն հանդէպ (Մտթ. Ե. 43-47): Ճշմարիտ է թէ այս հատուածը շատերու մէջն մէկ պատուէր մը կը թուի յիշել հոս. սակայն համադրութիւնը կը կատարուի այլուր, երբ, փարիսեցիններու պատասխանիրգ, Քրիստոս միակ պատուիրանին մը կը վիրածէ Աստուծոյ ամրող օրէնքը. Վստահութեան, հնագնութեան պարաւորութիւններ, ընտանեկան և ընկերային պարականութիւններ ամէնքը միասին կ'երթան կը համառառուին սիրոյ մէջ, այս հզօր կապին մէջ, որ մէկ խուրձի մը մէջ կը փնջէ բոլոր մարդերը, մասնացի դանոնք

ամէնքը իրենց Աստուծոյն կը բերէ: Ինչ որ եսականութիւնը ցրուած է, սէրը կը հաւաքէ, իրականացնելով զգացումներու այն ներդաշնակութիւնը, որը կը պահանջէ աւետարաննական օրէնքը: Սէրը գերազոյն կատարելու թիւնն է (Մտթ. Ե. 48, հմտ. 44-45): սէրը մէկ լուսաւոր վատարանի մէջ կը կենդանացնէ աստուածային արդարութիւնը, վասնգի, միթէ միզի կուտայ ճշմարիտ արդարութիւնը, պատճառն այն է որ ամէն բանէ առաջ Աստուծոյ մէջ կ'ապրի ու կը փայլի ինքը: Թրոփհետեւ Ամենակալին կատարելութիւնը կ'արտայայտուի սիրոյ — սուրբ սիրոյ, մեղքին յազմաղ սիրոյ մէջ — մեր կետնքին կանոնն ալ պէտք է սէրը ըլլայ: Այդպիսի է վիճապետը, այդպիսի պէտք է ըլլան նաև իրեն հաւատարիմները: «Եղիրուք կատարեալք, ըստ է շնորհաց ուխտին միջնորդը, որպէս և Հայրն ձեր երկնաւոր կատարեալ է» (Մտթ. Ե. 28):

Ժ. Պ.

## ՄԵՍԻԱԿԱՆ ՊԱՂԵՍԻՆԻ

ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Պաղեստինի ճակատագիրը կապ ունեցած է միշտ ընտրեալ ժողովուրդի ճակատագիրն հետ: Շատ կանուխին Սոլը երկիրը մասնայատուկ զիրք մը գրաւած է բազգաւամամբ երկարունակ միւս երկիրներուն: Ենովան մասնաւորապէս բարեկը ներով լիացուցած է այս վոգրիկ երկիրը, որ սահմանուած էր իր մէջ ամփոփելու և պահպանելու աւետաց որդինները: Եղնթաց ժամանակաց Պաղեստինի ճակատագիրը անբաժան եղած է իր մասկիններու ճակատագիրէն: Եթէ մոլովուրդը իր անհաւատարմութեամբ ենթարկութիւնուածներու, երկիրը կ'երաշատանառ ու մանցուզամեց կը զառնար, իսկ եթէ ժողովուրդը զարձի գար, այն ատեն երկիրն ալ կը վերստանար իր նախկին բարզաւած զիճակը:

Խորհութեալ համար այս հոգեկան իրականութեան զարձ պիտի ըլլար, անխստելիորէն, մեմական շրջանը Ապագայ ամէն այլ հրաշալիքները նկարագրուած են արդէն մարգարէններու զուտածներուն մէջ, զորս պէտք է իմանալ ոչ թէ տառական ԱՐԱՐԱՐԻ @ըրդականի իմաստով:

Մեսիական այդ հոգեւոր վերաբաննախմբն վըստայ Կ'ուղենք թռուցիկ ակնարկ մը պատացնել, գծերով աշխարհազրական պատկեր մը՝ երեք դըլուխներու բաժնուած — ա) Թնական աշխարհագրութիւն, բ) Գաղափական աշխարհագրութիւն, զ) Յնահասական աշխարհագրութիւն: Ամէն պարագայի մէջ, ասպայն, պէտք է ի մաս ունենա՞լ՝ թէ մեր նկարագրութիւնը պիտի ըլլայ միշտ Մեխիական Պաղեսախնի զաղափարական աշխարհագրութիւն:

#### Խ. ԲՆԱԿԱՆ ԱԾԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Եղեկիւ ցոյց կու տայ անոր սահմանները, Հիւմասին՝ Տիւրոս-Դամական զիթը, արկելքն՝ Թորանան, Հարսաւէն՝ ուրիշ փիմ մը որ կ'երարից Մեխալ ծովէն մինչև մնձ ծովը թափոլ կազէսի Մարիբովդ հեղեղասը, և արկմատաքին՝ Միջերկարամասը կը ներկայացնէ զրեթէ կամանաւոր ընդարձակ քառակոսի մը (Եղեկ, Խ. 15-20):

Նոր Պահեստինի կազմութենէն առաջ պիտի պատահին շարք մը աստեղային և մինորդուային երկոյթներ, որնց ընկերացած պիտի ըլլան երկարին յեղաշընութիւններ՝ Մարգարէկները կը խօսի երկնային ու երկրատու նշաններու մասն. «արդին և հոր և ծուեփ ու ինչներ» (Յովէլ Բ. 30): Ճերիբը պիտի զեղայ, երկները պիտի սարսի, արհու ու լուսին պիտի խաւարին ու աստղերը իրենց պայժառութենը պիտի կոռանցնեն» (Յովէլ Բ. 10): «Արելը խաւարի պիտի ժխուելի և լուսին՝ արինին» (Յովէլ Բ. 9, Թ. 31): Ամբոխու (Յ. 6, 10) և Ամոք (Հ. 8-9, Թ. 5) կը նկարագրներ երկրաշաժներ, որոնք վեր պիտի վերցնեն յաւետնական լուսները ու պիտի խոնարհնեն զանոնք Աւելի ցարուու և նախանքարգրութիւնը. Ճերիբին կը շարժին ու երկիրը ուժութեամբ կը նշառաւ, երկիրը շառայինով կը սարսի» (Խայք Խ. 18-20):

Երկաւոր ու տիեզերական այս յեղաշընութիւնները պիտի տան հրաշալի արդիւնքներ և շին Պատաժինի մատաւծ ու ծերացած լուսներն ու ըլլուրները՝ ի տես Մեխիային՝ յանկարծ պիտի երբիտասարգանան. իրենց ուրախութենէն խոյերու և գառնուկներու պէս պիտի ցատկիսն: «Երեխն քննացին պրէս իրպէս գովաբնը մաքաց մաքաց» (Սպահ. 4): Անսաները պիտի փըզուի իրենց իրենց անկումին մէջ ու երկիրը հարթ և աւաւար պիտի ըլլայ: «Ամէն ձոր պիտի բարձրանայ ու ամէն թռութեամբ ու բրութու պիտի խոնարհն: զըժուառին ամէն թռութեամբ բրութու պիտի գովաբնը վըստայի իրացները և իրացներն եւ բարտուրու պիտի կ'երկը լուսը մաքաց» (Սպահ. 4): և լուս Զաքարիայի մուրու պիտի ըլլան: և առաջ Երկիրը զայտ պիտի գոտնայ» (Ժ. 10): Սիսն Եւու միայն գետնի երեխն վեր պիտի բարձրանայ՝ ունենալու իր զագաթին վըստայի նախատեսութիւնը Տունը: Անսամսին կունի բարձրութիւնը ցոյց աշխարհագրի լուսութագրին մը:

Մեխիական Պաղեսամինը պիտի ունենայ զաղափարական կիմայ մը, ուր առաջին զերը պի-

տի կատարիք արեր: Սկիզբները՝ երկրի կազմութեան ատեն՝ ամբովզովին զալկացած էր անիկա ու ահաւոր ամօթ մը պատած էր լուսնին երեսը (Ես. Խ. 23), մինչ հիմա արեւը «եօթնպատիկ աւելի լոյց պիտի ունենայ, եօթն օրուայ լոյսին չափ, և լուսնին լոյսն ալ արեւ լոյսին պիտի չափարից» (Ես. Խ. 26): սիու արեւը մարզ պիտի չափն եւ լուսնին պիտի չնուապից» (Ես. Խ. 20): «Բնշշշկութիւնը անոր ճառագայթիներուն մէջ պիտի ըլլայ ու անոր ռութիչ զօրութիւնը մեծապէս պիտի մնառուի: ինչ հրաշալի միջոց արեւութեան լուսնին կողմէ, հակառակ մարգարիներու պահած լուսթեան, կրնանք խորհի՝ թէ աման ու ձմեռ համեմի ներգաշնակութեամբ մը իրարու պիտի հանունին, զովացն զերեւուը պիտի մեղմացնէ արեւակէզ արբան առաջայթեները: Անէ առաջ պիտի գայ համեմի բարեխառանութիւնը մը, ինչ որ պիտի նպաստէ հունձքերու առատութեան:

Այս զաղափարական կիմայի ցանկալի առաւելթիւններէն մէկի ալ պիտի ըլլայ անձեւեւելու առատութիւնն ու կամանառութիւնը: Անձեւեւները իրենց ժամանակին պիտի իջնեն (Եղեկ, Ղ. 17-26), «Անձեր կանուիք և անազան» (Յովէլ Ա. 23), ասմինք անսան անձրեւը ու գարնան, անձրեւը: Այս երկու եղանակներու պիտի բաւեն ոռոգուու երկիրը՝ ջուր հայթեամերը աղբիւրներուն: Զաքարիան կը հաւաստէ թէ այդ անձրեւները բաւական պիտի ըլլան ու պիտի բաւացնեն խոսու դշամերուն մէջ (Զաք. Փ. 1):

Գնաեւու եւ զաղափերու մասն կը խօսի նսայի, ջուրերու այն զնացներու մասին՝ որոնք պիտի ափօսն երկիրը: զէայն եւ ընդարձակ գետերը կը շատարաներ, ուր ոչ մէկ թիթեար նաւ (Յնամակ) պիտի մանէ և ուսւիկ ոչ մէկ զօրաւոր նաւ (թշնամի) պիտի անցնի» (Ես. Ղ. 21):

Եղեկիւ կը նախարագէ մահանանդ պապայ Կելդրիկ՝ Սուրբ երկրի մեծագոյն գետը: Անիկա սուրբ լեռնէն իջներով պիտի արտասուրու իր անցած տեղերը: Այս նկարագրութիւնը առաջ ամբովզ զուսւ մը (Խէ): Նուիրած է Մարգարէն: Գետը կը բիսի ճանարի ներքեւն ու կը հոսի գէպի արեւելք: Եղեկիւ նախեւառաջ կարող կ'ըլլայ անցնի անոր վայաէն՝ միայն գարշատաները թթենով, յետոյ կ'աւենայ դժուառութիւնը այս քառական որքան կը խորան յուրը, այսիդին կը հասնի մինչև ծովները, մէջը եւ մինչև ուսւերը, յետոյ այնպիսի գետ մը կ'ըլլայ: ուսկից մարզ զարտար միայն կնայն անցնի: Քերը կը թաեր Սեսեալ Սովէ՝ ծանօթ իր անցաւական եւ աղերու առատութեամբ: Բայց մեռեաց պիտի կենդանանայ նոր ջուրեր ընդունելով իր մէջ: «Ամէն շարժուն կննդանի պիտի ապրի հն և ձմէկիրը շատ առաստ պիտի ըլլան... ու այն տեղերը, սուկից կ'անցնի գետը, բժշշկութիւնն միայն պիտի ըլլայ, ու անոր վրայ, նեղադիւն մինչև նեղազիմ, մկնորսներ պիտի կենան ու իրենց ուռականները պիտի ձգին ու պէս պէս ձուի պիտի որան՝ յարենման մնծ ծովի ձուկերը պիտի որանը կը անոր տղմալից և ճախախուռա տղերը

իրեւ աղահանք պիտի ծառայեն (Եղեկ. Խէ. 11):

Այդ հրաշալի օրերուն բոլոր հովիտները պիտի սոսպուխն. հոսուն և ցայտուն ջուրերը, որոնց մասին կը խօսին նսայի (Խթ. 10) և երեմիա (ՂԱ. 9), պիտի անցնին անշառժ լիներու քովին, ու անձնցով պիտի ծածկուի խորշակար երկիրը (Խս. ՂԵ. 7): «Արեակէզ երկիրը լիճ մը պիտի վերածուի . . . ու անապատը՝ շրջայթի» (Խս. ՂԵ. 18): «Երուսաղէմն կենդանի ջուրեր պիտի ելլին . . . ու ամառ և ձմեռ այսպէս պիտի ըլլայ» (Զաք. Ժ. 8):

Մէկ խօսքով՝ կանոնաւոր ու առաստ ալբիւրներով և գտներով ու լիճներով պիտի ծածկուի երկիր երեսը: Երկիրը զարարային, ուր հեշտաւէտ ու հանճիր պիտի ըլլայ կեանքը:

#### Բ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Սուրբ երկիրը, պատրաստուելով այսպէս, պիտի ընկունի իր մէջ Արքահամի, իսահակի ու Յակիրի որդիները (Խս. ԽԵ. 8), բայց ոչ նսամի անհետա որդիները: Խօրայէլ միայն պիտի ըշնակի այս գողեցիկ երկրին մէջ խօզալ ու միարան: Եփրեմ խաղաղութիւնն պիտի ուսնենայ նուշայի հետ. Այդ օրերուն Յուղայի առունը Խօրայէլի տան հետ պիտի երթայց (Երեմ. Գ. 18): Եղեկէլ այս համեմաշխատութիւնը կը բացատրի երկու փայեթուն միացան խորացաւոր օրինակով. «Ես զանանք — Խօրայէլը և Յուղային — մէկ ազգ պիտի ընեն ու անոնց ամէննեն վրայ մէկ թագաւոր պիտի իշխի ու անոնք երդու թագաւորութեան պիտի չբաժնուին այլիս» (Եղեկ. ՂԵ. 15-28):

Հնա խօսուան ինքուն պիտի ըլլայ միայն Սուրբ Գիրքի լեզուն, զոր հայրի Քանաքելի լեզու կ'անուանեն. Խօրայէլի հոգատակ ազգերն ալ այդ լեզուով պիտի խօսին (Խսայի Ժ. 18):

Սուրբ Գիրքը կը վկայէ թէ երկրին միակ կրօնիք հնապայի կրօնքը պիտի ըլլայ, զոր պիտի վերանորոգէ ու գեղեցկացնէ նոր Ուխտի Քանանայապատը Յիսուս Քրիստոս, Թիուսունէմ պիտի ըլլայ պաշտամունքի միակ լայրը: Եղեկէլ մէկէ աւելի գլուխներու մէջ (Խ-Խ. 4) կը նկարագրէ նոր Տաճարին գեղեցկութիւնները:

Ուշագրաւ են ընտրեալ ժողովուրդին մարդաբանութ ցաց առուող թիւնուր: Մարդաբանները ծովի աւալիլն կը նամաննեն գերութենէ զարձին հնա համախմբուած քաղմանութիւնն Խօրայէլացիքը վերստին պիտի ընակին իրենց աւերակներուն և ամայացած վայրերուն ու կործանուած երկրին մէջ ու այդ երկիրը չափականց նեղ պիտի գայ իրենց: Այս ասոն երկանիկ ազգը պիտի ապաշառէ Աւսոն ինձի ո՞վ ծնաւ. ես անպահ ու ամուռ էի, ես գերի ու աքսորուած էի, ասոնք ինձի մ՞զ մեծոցց . . . թագաւորներ, ո՞վ իսրայէլ, քու մնուցինչերը պիտի ըլլան ու թագուհիները քու զայեակներդ. անսոնք քու սոլաքը ու աղջիկները իրենց ուսեւուն վրայ պիտի բերեն (Խս. Խթ. 19-23): «Գլուխիկ հազարուու ու քիչուուը մեծ ազգ պիտի ըլլայ» (Խս. Գ. 22):

Աւ այս բաղմամարդ Սուրբ երկիրը պիտի ըլ-

լայ հետանքը երկիրը: Ոչ տրտութիւն և ոչ նեծութիւն Սինի մէջ, այլ յաւիտնական ուրախութիւն (Խս. ՂԵ. 10), ոչ ման (Խս. ԽԵ. 7-8), ոչ հրանդութիւն (Խս. ՂԵ. 20), «Այն ասեն կոյթերու աշքերը և խուլերու ականջները պիտի բացուին. կաղը եղջերուի պէս պիտի սոստոսէ ու համբի լեզուն օրնութիւնն պիտի երգէ» (Խս. ՂԵ. 5-6): Երեկոնքը պիտի անցնին սրբիու, թմբուէի եւ երգերու ձայներով ծափերով կլոռուած, ջաքարտիա (Գ. 10) և Մէքիւս (Դ. 4) զայտայինն նօթ մը կ'աւելցնեն այս նկարագրութեան վրայ. «Այն օրը ձերմէ ամէն մէկը իր զբացին որդիատունկին ու թէնինին տակ պիտի կանչէ»:

Ընանիթիններ երացաւանում մը պիտի սոնենայ երկիրը: Հոյ պիտի չարձանազրուին այլիս ու սոկականից մասնուկներ և ու օրերը շեցուած ծերեր, վասնվի երիտասարդը հարիւրամեայ պիտի մեռնի» (Խս. ՂԵ. 17): Թշնամիներէ հոյ պիտի չունենան բնաւ, ինչու որ անոնք կամ բնանինչ պիտի ըլլան և կամ պիտի նուանուին: Աղգերու այս բնաջնջումը ամենանիմ ուրախուան անուանակ մուսուլման ամենանի իրենց գդբախտ ու ընկնենաւ ու սուրենեան. Տէրէց զորք զորք զրած գաման պատիճնենքը, զորք կը նկարագրեն մարգարէնները, որքան այն ատեն գրանցում կը պատճառէին իրենց, այնքան այժմ կը վիրաւորեն մեր դդացումները:

Խօրայէլ ոչ միայն պիտի ուրախանայ միւս ազգերու զժբախտութեամբ, այլ նաև աննց զարդով և հապաւակութեամբ, իր երկցութիւնը անոնց վրայ պիտի տարբանը (Խս. Բ. 3-4, Մէքիւս Դ. 3) ու անոնք իրեն պիտի հապաւակին ու հարէ պիտի բերեն խոյ, ուղար ու ամէն տեսակ գանձեր (Անդէ Բ. 7): Անոնք Խօրայէլին պիտի յարին (Խս. Ժ. 1-2) ու պիտի զան երկրապակելունովային՝ ծրաւապէմի իր Տաճարին մէջ (Խս. Ժ. 7, Զաք. Ժ. 16):

«Եղագերը քու լոյսուիտ պիտի զան, եւ թագակիրներ՝ քու արևիտ ծագումին: Վերցուը աշխերդ ու շուրջ նայէ՛, Ամէնքը կը զոյլվուին ու քերի կու զան. Քու որդիները հեռաւներէն պիտի զան, Ու աղջիկներու սոստամբարձ պիտի բերուին: Այն ատեն պիտի տեսնես զուն ու պիտի ուրախանա, Ու սիրտդ պիտի շալմի ու պիտի բացուի, Փանչի ծովին ասատութիւնը քեզ պիտի տառնայ, Ու ազգերու հարատապէմի աշաճարին մէջ (Խս. Ժ. 7, Զաք. Ժ. 16):

«Եղագերը քու լոյսուիտ պիտի զան, եւ թագակիրներ՝ քու արևիտ ծագումին: Վերցուը աշխերդ ու շուրջ նայէ՛, Ամէնքը կը զոյլվուին ու քերի կու զան. Քու որդիները հեռաւներէն պիտի զան, Ու աղջիկներու սոստամբարձ պիտի բերուին: Այն ատեն պիտի տեսնես զուն ու պիտի ուրախանա, Ու սիրտդ պիտի շալմի ու պիտի բացուի, Փանչի ծովին ասատութիւնը քեզ պիտի տառնայ, Ու ազգերու հարատապէմի աշաճարին մէջ (Խս. Ժ. 7, Զաք. Ժ. 16):

«Եղագերը քու լոյսուիտ պիտի զան, եւ թագակիրներ՝ քու արևիտ ծագումին: Վերցուը աշխերդ ու շուրջ նայէ՛, Ամէնքը կը զոյլվուին ու քերի կու զան. Քու որդիները հեռաւներէն պիտի զան, Ու աղջիկներու սոստամբարձ պիտի բերուին: Այն ատեն պիտի տեսնես զուն ու պիտի ուրախանա, Ու սիրտդ պիտի շալմի ու պիտի բացուի, Փանչի ծովին ասատութիւնը քեզ պիտի տառնայ, Ու ազգերու հարատապէմի աշաճարին մէջ (Խս. Ժ. 7, Զաք. Ժ. 16):

«Եղագերը քու լոյսուիտ պիտի զան, եւ թագակիրներ՝ քու արևիտ ծագումին: Վերցուը աշխերդ ու շուրջ նայէ՛, Ամէնքը կը զոյլվուին ու քերի կու զան. Քու որդիները հեռաւներէն պիտի զան, Ու աղջիկներու սոստամբարձ պիտի բերուին: Այն ատեն պիտի տեսնես զուն ու պիտի ուրախանա, Ու սիրտդ պիտի շալմի ու պիտի բացուի, Փանչի ծովին ասատութիւնը քեզ պիտի տառնայ, Ու ազգերու հարատապէմի աշաճարին մէջ (Խս. Ժ. 7, Զաք. Ժ. 16):

«Եղագերը քու լոյսուիտ պիտի զան, եւ թագակիրներ՝ քու արևիտ ծագումին: Վերցուը աշխերդ ու շուրջ նայէ՛, Ամէնքը կը զոյլվուին ու քերի կու զան. Քու որդիները հեռաւներէն պիտի զան, Ու աղջիկներու սոստամբարձ պիտի բերուին: Այն ատեն պիտի տեսնես զուն ու պիտի ուրախանա, Ու սիրտդ պիտի շալմի ու պիտի բացուի, Փանչի ծովին ասատութիւնը քեզ պիտի տառնայ, Ու ազգերու հարատապէմի աշաճարին մէջ (Խս. Ժ. 7, Զաք. Ժ. 16):

«Եղագերը քու լոյսուիտ պիտի զան, եւ թագակիրներ՝ քու արևիտ ծագումին: Վերցուը աշխերդ ու շուրջ նայէ՛, Ամէնքը կը զոյլվուին ու քերի կու զան. Քու որդիները հեռաւներէն պիտի զան, Ու աղջիկներու սոստամբարձ պիտի բերուին: Այն ատեն պիտի տեսնես զուն ու պիտի ուրախանա, Ու սիրտդ պիտի շալմի ու պիտի բացուի, Փանչի ծովին ասատութիւնը քեզ պիտի տառնայ, Ու ազգերու հարատապէմի աշաճարին մէջ (Խս. Ժ. 7, Զաք. Ժ. 16):

«Եղագերը քու լոյսուիտ պիտի զան, եւ թագակիրներ՝ քու արևիտ ծագումին: Վերցուը աշխերդ ու շուրջ նայէ՛, Ամէնքը կը զոյլվուին ու քերի կու զան. Քու որդիները հեռաւներէն պիտի զան, Ու աղջիկներու սոստամբարձ պիտի բերուին: Այն ատեն պիտի տեսնես զուն ու պիտի ուրախանա, Ու սիրտդ պիտի շալմի ու պիտի բացուի, Փանչի ծովին ասատութիւնը քեզ պիտի տառնայ, Ու ազգերու հարատապէմի աշաճարին մէջ (Խս. Ժ. 7, Զաք. Ժ. 16):

«Եղագերը քու լոյսուիտ պիտի զան, եւ թագակիրներ՝ քու արևիտ ծագումին: Վերցուը աշխերդ ու շուրջ նայէ՛, Ամէնքը կը զոյլվուին ու քերի կու զան. Քու որդիները հեռաւներէն պիտի զան, Ու աղջիկներու սոստամբարձ պիտի բերուին: Այն ատեն պիտի տեսնես զուն ու պիտի ուրախանա, Ու սիրտդ պիտի շալմի ու պիտի բացուի, Փանչի ծովին ասատութիւնը քեզ պիտի տառնայ, Ու ազգերու հարատապէմի աշաճարին մէջ (Խս. Ժ. 7, Զաք. Ժ. 16):

«Եղագերը քու լոյսուիտ պիտի զան, եւ թագակիրներ՝ քու արևիտ ծագումին: Վերցուը աշխերդ ու շուրջ նայէ՛, Ամէնքը կը զոյլվուին ու քերի կու զան. Քու որդիները հեռաւներէն պիտի զան, Ու աղջիկներու սոստամբարձ պիտի բերուին: Այն ատեն պիտի տեսնես զուն ու պիտի ուրախանա, Ու սիրտդ պիտի շալմի ու պիտի բացուի, Փանչի ծովին ասատութիւնը քեզ պիտի տառնայ, Ու ազգերու հարատապէմի աշաճարին մէջ (Խս. Ժ. 7, Զաք. Ժ. 16):

«Եղագերը քու լոյսուիտ պիտի զան, եւ թագակիրներ՝ քու արևիտ ծագումին: Վերցուը աշխերդ ու շուրջ նայէ՛, Ամէնքը կը զոյլվուին ու քերի կու զան. Քու որդիները հեռաւներէն պիտի զան, Ու աղջիկներու սոստամբարձ պիտի բերուին: Այն ատեն պիտի տեսնես զուն ու պիտի ուրախանա, Ու սիրտդ պիտի շալմի ու պիտի բացուի, Փանչի ծովին ասատութիւնը քեզ պիտի տառնայ, Ու ազգերու հարատապէմի աշաճարին մէջ (Խս. Ժ. 7, Զաք. Ժ. 16):

«Եղագերը քու լոյսուիտ պիտի զան, եւ թագակիրներ՝ քու արևիտ ծագումին: Վերցուը աշխերդ ու շուրջ նայէ՛, Ամէնքը կը զոյլվուին ու քերի կու զան. Քու որդիները հեռաւներէն պիտի զան, Ու աղջիկներու սոստամբարձ պիտի բերուին: Այն ատեն պիտի տեսնես զուն ու պիտի ուրախանա, Ու սիրտդ պիտի շալմի ու պիտի բացուի, Փանչի ծովին ասատութիւնը քեզ պիտի տառնայ, Ու ազգերու հարատապէմի աշաճարին մէջ (Խս. Ժ. 7, Զաք. Ժ. 16):

«Եղագերը քու լոյսուիտ պիտի զան, եւ թագակիրներ՝ քու արևիտ ծագումին: Վերցուը աշխերդ ու շուրջ նայէ՛, Ամէնքը կը զոյլվուին ու քերի կու զան. Քու որդիները հեռաւներէն պիտի զան, Ու աղջիկներու սոստամբարձ պիտի բերուին: Այն ատեն պիտի տեսնես զուն ու պիտի ուրախանա, Ու սիրտդ պիտի շալմի ու պիտի բացուի, Փանչի ծովին ասատութիւնը քեզ պիտի տառնայ, Ու ազգերու հարատապէմի աշաճարին մէջ (Խս. Ժ. 7, Զաք. Ժ. 16):

«Եղագերը քու լոյսուիտ պիտի զան, եւ թագակիրներ՝ քու արևիտ ծագումին: Վերցուը աշխերդ ու շուրջ նայէ՛, Ամէնքը կը զոյլվուին ու քերի կու զան. Քու որդիները հեռաւներէն պիտի զան, Ու աղջիկներու սոստամբարձ պիտի բերուին: Այն ատեն պիտի տեսնես զուն ու պիտի ուրախանա, Ու սիրտդ պիտի շալմի ու պիտի բացուի, Փանչի ծովին ասատութիւնը քեզ պիտի տառնայ, Ու ազգերու հարատապէմի աշաճարին մէջ (Խս. Ժ. 7, Զաք. Ժ. 16):

«Եղագերը քու լոյսուիտ պիտի զան, եւ թագակիրներ՝ քու արևիտ ծագումին: Վերցուը աշխերդ ու շուրջ նայէ՛, Ամէնքը կը զոյլվուին ու քերի կու զան. Քու որդիները հեռաւներէն պիտի զան, Ու աղջիկներու սոստամբարձ պիտի բերուին: Այն ատեն պիտի տեսնես զուն ու պիտի ուրախանա, Ու սիրտդ պիտի շալմի ու պիտի բացուի, Փանչի ծովին ասատութիւնը քեզ պիտի տառնայ, Ու ազգերու հարատապէմի աշաճարին մէջ (Խս. Ժ. 7, Զաք. Ժ. 16):

«Եղագերը քու լոյսուիտ պիտի զան, եւ թագակիրներ՝ քու արևիտ ծագումին: Վերցուը աշխերդ ու շուրջ նայէ՛, Ամէնքը կը զոյլվուին ու քերի կու զան. Քու որդիները հեռաւներէն պիտի զան, Ու աղջիկներու սոստամբարձ պիտի բերուին: Այն ատեն պիտի տեսնես զուն ու պիտի ուրախանա, Ու սիրտդ պիտի շալմի ու պիտի բացուի, Փանչի ծովին ասատութիւնը քեզ պիտի տառնայ, Ու ազգերու հարատապէմի աշաճարին մէջ (Խս. Ժ. 7, Զաք. Ժ. 16):

«Եղագերը քու լոյսուիտ պիտի զան, եւ թագակիրներ՝ քու արևիտ ծագումին: Վերցուը աշխերդ ու շուրջ նայէ՛, Ամէնքը կը զոյլվուին ու քերի կու զան. Քու որդիները հեռաւներէն պիտի զան, Ու աղջիկներու սոստամբարձ պիտի բերուին: Այն ատեն պիտի տեսնես զուն ու պիտի ուրախանա, Ու սիրտդ պիտի շալմի ու պիտի բացուի, Փանչի ծովին ասատութիւնը քեզ պիտի տառնայ, Ու ազգերու հարատապէմի աշաճարին մէջ (Խս. Ժ. 7, Զաք. Ժ. 16):

«Եղագերը քու լոյսուիտ պիտի զան, եւ թագակիրներ՝ քու արևիտ ծագումին: Վերցուը աշխերդ ու շուրջ նայէ՛, Ամէնքը կը զոյլվուին ու քերի կու զան. Քու որդիները հեռաւներէն պիտի զան, Ու աղջիկներու սոստամբարձ պիտի բերուին: Այն ատեն պիտի տեսնես զուն ու պիտի ուրախանա, Ու սիրտդ պիտի շալմի ու պիտի բացուի, Փանչի ծովին ասատութիւնը քեզ պիտի տառնայ, Ու ազգերու հարատապէմի աշաճարին մէջ (Խս. Ժ. 7, Զաք. Ժ. 16):

«Եղագերը քու լոյսուիտ պիտի զան, եւ թագակիրներ՝ քու արևիտ ծագումին: Վերցուը աշխերդ ու շուրջ նայէ՛, Ամէնքը կը զոյլվուին ու քերի կու զան. Քու որդիները հեռաւներէն պիտի զան, Ու աղջիկներու սոստամբարձ պիտի բերուին: Այն ատեն պիտի տեսնես զուն ու պիտի ուրախանա, Ու սիրտդ պիտի շալմի ու պիտի բացուի, Փանչի ծովին ասատութիւնը քեզ պիտի տառնայ, Ու ազգերու հարատապէմի աշաճարին մէջ (Խս. Ժ. 7, Զաք. Ժ. 16):

«Եղագերը քու լոյսուիտ պիտի զան, եւ թագակիրներ՝ քու արևիտ ծագումին: Վերցուը աշխերդ ու շուրջ նայէ՛, Ամէնքը կը զոյլվուին ու քերի կու զան. Քու որդիները հեռաւներէն պիտի զան, Ու աղջիկներու սոստամբարձ պիտի բերուին: Այն ատեն պիտի տեսնես զուն ու պիտի ուրախանա, Ու սիրտդ պիտի շալմի ու պիտի բացուի, Փանչի ծովին ասատութիւնը քեզ պիտի տառնայ, Ու ազգերու հարատապէմի աշաճարին մէջ (Խս. Ժ. 7, Զաք. Ժ. 16):

«Եղագերը քու լոյսուիտ պիտի զան, եւ թագակիրներ՝ քու արևիտ ծագումին: Վերցուը աշխերդ ու շուրջ նայէ՛, Ամէնքը կը զոյլվուին ու քերի կու զան. Քու որդիները հեռաւներէն պիտի զան, Ու աղջիկներու սոստամբարձ պիտի բերուին: Այն ատեն պիտի տեսնես զուն ու պիտի ուրախանա, Ու սիրտդ պիտի շալմի ու պիտի բացուի, Փանչի ծովին ասատութիւնը քեզ պիտի տառնայ, Ու ազգերու հարատապէմի աշաճարին մէջ (Խս. Ժ. 7, Զաք. Ժ. 16):

«Եղագերը քու լոյսուիտ պիտի զան, եւ թագակիրներ՝ քու արևիտ ծագումին: Վերցուը աշխերդ ու շուրջ նայէ՛, Ամէնքը կը զոյլվուին ու քերի կու զան. Քու որդիները հեռաւներէն պիտի զան, Ու աղջիկներու սոստամբարձ պիտի բերուին: Այն ատեն պիտի տեսնես զուն ու պիտի ուրախանա, Ու սիրտդ պիտի շալմի ու պիտի բացուի, Փանչի ծովին ասատութիւնը քեզ պիտի տառնայ, Ու ազգերու հարատապէմի

Բւ Տիրոջ փրկութեան աւետիսը պիտի մնողուն  
նին» (Ես. կ. 4-6):

Սուրբ Երկրի հաղաքները՝ վերաշնուած ու  
մեծացած՝ պիտի զեղուն առատութեամբ, Անոր  
մայրաքաղաքը, Երուսալէմ, պիտի փցնէ իր  
պարիսպները ու պիտի չլինէ այլեւ զանոնք:  
Զաքարիա խորհրդաւոր պատիշը մը մէջ կը նր-  
կարաք հրաշալի ընդարձակումը՝ «Առոք Քա-  
ղաքն», որուն առնաները յանափա կը տար-  
մբըն իրարմէ: Քանազ է նմարտութեան, Քա-  
ղաք լուսոյ, Քաղաք արգարութեան, Քաղաք  
հաւատարիմ, որուն առները պիտի զարդար-  
ուին թանկագին քարերով, ասկից այսով, յակին-  
թով ու կարկեանով (Ես. Եֆ. 11-12): Տիրոջ Քա-  
ղաքը պիտի ըլլայ ան ու անոր անոնը պիտի  
կոչուի Համառութիւն իմ ի նմա (Ես. կի. 4):

Այս եղական թագաւորութեան կառավա-  
րութիւնը հոգվան ինք պիտի ձեռք առնէ: Այս-  
քան ինամբը զարդարաւուելի յետոյ իր հաւատած  
երկիրը (Ես. կի. 4), հոգվան քացի իրմէ պիտի  
չուզէ ուրիշ պետ մը տալ անոր: Իր Ծրգին՝ Մե-  
սիան, պիտաղութեան իշխանը . . . «Նոր Աս-  
տուածը» (Ես. Թ. 5-6), թեսէի շառաւուին ու  
անարատ կոյսի ժուռները (Ես. կ. 1, թվ. 1-3,  
Երեմ. իդ. 5, Մթվ. 6) յաւիտնապէս պիտի թա-  
գաւորուէ Խորայէլի վրայ: Անոր թագաւորութիւնը  
արգարութեան եւ նմարտութեան թագաւորու-  
թիւնը մը պիտի ըլլայ (Ես. Թ. 3-5, իթ. 4-5),  
պիտի ըլլայ նոյն ատեն սիրոյ թագաւորութիւն  
մը (Ես. կ. 11, Եղեկ. կ. 11-16): զան պիտի  
անուաննեն «Տէրը մեր արգարութիւնը» (Երեմ.  
իդ. 6) ու խորդականներ կատարուինք պիտի  
օգնեն անոր (Ես. Ա. 26): Անոր հայրական իշխա-  
նութեաններք ընտիր ազգէ կրեայի քարի կեան-  
քը պիտի ապիր և նիւթապէս պիտի բարգաւաճի  
տարուէ տարի:

#### Պ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԵԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Իր նախնիքներուն հինգած երկրին տեղ՝ այս  
նոր երկրը պիտի ախօսուի համբաներով: Աբուա-  
կա՞րգ երևոյթ, որ զարմանք կը պատճառէ մար-  
դարդներուն, որոնք մինչև այս ատեն հոտիոնն  
քալէլ զարդուած էին պատճառնենան ըլույնե-  
րու քարքարու արանեւներէն: Ամէն հարայ իր  
անուան ու անանանը պիտի ունենայ: «Յարդար-  
ուած համբայ մը պիտի ըլլայ ան, կ'ըսէ նսայի,  
ու անիկա պիտի կառու զամբայ: ոչ մէկ  
պիտի մարդ պիտի չանցնի անսէ, այլ անոնց (Հըր-  
եաներուն): համբա միայն պիտի ըլլայ Այդ համ-  
բէն քալուները, մինչև իսկ յիմարները պիտի  
չմորդին Առաջներ պիտի չերսին և ոչ մէկ վայ-  
րի գազան ուրք պիտի չընէ հան» (Ես. կ. 8-9):  
Են զարձալ՝ «Նոր առան մը պիտի ըսեմ,  
որ պիտի յարդոււէ չուսավ, չէ՞ց գիտիր միթէ,  
ես մասպահն մէջ համբայ մը պիտի բանամ . . .  
ես մասպահն մէջ համբայ մը պիտի բանամ . . .  
լիունային համբաները պիտի հարթեմ . . . ու լիու-  
ներ համբաներու պիտի վերածին և բոլոր պո-  
ղոսաներս պիտի բարձրացնեմ» (Ես. իդ. 19, ին,  
զատաներս պիտի բարձրացնեմ» (Ես. կ. 19):

2, իթ. 11): Այս նորութիւնը պիտի դիւրացնէ  
միջազգային յարաբերութիւններն ու վաճառա-  
կանութիւնը, ու «Եղիպտոսէն Ասորեստան բա-  
նուկ համբայ մը պիտի ըլլայ, ասորեստանցին  
Եղիպտոս պիտի գայ ու եղիպտոսային Ասորեստան  
պիտի երթայց (Ես. գթ. 23):

Անոր եկամօւսի աղյիւրները պիտի ըլլան  
զիաւորաբար երկրագործութիւնն ու անուան-  
րաւորութիւնը «Տէրը քու սերմանած երկրից հուն-  
տերուն վրայ անձնել պիտի տայ եւ հացը, զոր  
պիտի արտազրդէ երկիրը, ասաս և զարարտ պի-  
տի ըլլայ (Ես. կ. 23): Երկրագործութեան պէտ-  
քին համար սուրեկէն խոփեր պիտի չլինեն ու նի-  
զակներէն յօսցներ (Ես. թ. 4, Մթվ. Պ. 3):  
Երկիրը այնքան արգասարեր պիտի ըլլայ, որ  
սերկողը հնձնուն հնձնան կորունդ սերկունացա-  
նին օգնութեան պիտի համնի ու լինուերը քաղ-  
ցու պիտի հսկենեն (Ամովս Թ. 13) և «ըլուրները  
կամ պիտի զացնեն» (Յովէլ Գ. 18): Պիտի ա-  
ստանան պիտի հսկին, ձէին ու քորենը ու պիտի  
կշտացնեն ամէնքնը (Յովէլ թ. 19): Հանգած ար-  
տերը նորէն պիտի հերկուին ու սերմանացնը  
զամ պիտի շնչնենայ փուշերէ: Այդինքը զամի  
ժակուիք երկրին կէրը, մանաւանք Սամարիան  
(Երեմ. Ակ. 5) ու ամէն ոք անոր պատարերու-  
թիւնը պիտի տարիոցէ: «Կարեց ցորենով պիտի  
լեցուին ու հնձնաները գինիով ու ձէթով պիտի  
լրգին» (Յովէլ թ. 24): Վերջապէս «անապատը  
եղամի պիտի փոխուու ու անոր ամայութիւնը Տի-  
րոջ քարտիստն պէս պիտի ըլլայ (Ես. Մկ. 3):

Երկրագործութենէն վար պիտի չինայ անա-  
պատւութիւնը, վասնզի այն օրը «իշխները  
ընարած արօսներու մէջ պիտի հարակին ու  
երկրի վարը եղենին ու էշերը թիու ու հնձա-  
նոցով հոսած մացուր կեր պիտի ուսեւն» (Ես. կ.  
23-24): «Սարօն հօտերու փարախ ու Աքովիր 2-ու-  
րը արշաներու մակաղատեղ պիտի ըլլայ (Ես.  
կ. 10): Ասանկ պիտի ըլլայ նաև ծովերերը  
(Սոփ. թ. 6-7): Տայց տալու համար զանոնք  
համբանը եղեկին կը համամատէ զանոնք հս-  
րայէլի սրբոց թիւնին հետո: Այդ զառներուն ու  
արշաներուն մէկ մասը պիտի ծառայէ համարի  
ողակէններուն, յուրախութիւն քանանալից, «-  
ընց հնագիները պարարտութեամբ պիտի լից-  
ուին» (Երեմ. Ակ. 14):

Մեսիական Պաղեստինի ծաղկիները պիտի  
կերպարանափոխին արևակէղ երկիրը: Անապատն  
ու անջրդի հողը պիտի ուրախանան ու պիտի  
ծաղկիցնեն շուշանը (Ես. կ. 1), նարկիսն ու  
մրտիսնին, ու ամէննպէտի ծաղկիներու պիտի ի-  
ցընեն երկիրը: Պաղատու և անուշարոյը ծառեր  
(Բարուք թ. 8) եւ ուրիշներ մէծ թիւ մը պիտի  
կազմնին հոն: «Անապատին մէջ եղեկին, սատիմ,  
մրտենի և իսկ ծառ պիտի տնկմէն ու անջրդի  
երկիրն մէջ՝ մայրի, սասի և տասախ» (Ես. Ակ. 19):  
«Հոսուն ջուրերու քով ուռենիներ պիտի բուօ-  
նին» (Ես. իդ. 4) ու կեզզոնի ափունը ականա-  
տես պիտի ըլլան հրաշալի վիթօնմին զարար-  
դարդ և պաղատու ծառերու, որոնք բուժիչ յատ-  
կութիւն ալ պիտի ունենան (Եղեկ. իդ. 7, 12):

Որթատունկը, թվենին ու նշենին քաղցրահամ պտուղներ ախտի արտադրեն:

Ըստանի անառութենքը պիտի շատանան ու վայրի անառուներու հետ պիտի բնակին։ Ասուած խաղաղութեան դաշնութ ու պիտի կնքեց բրդշններու հետ ու պիտի ընտանեցնէ զանոնք (Եպկե. լւ. 2:5), այնպէս որ գայլը հետ

պիտի ընակի և ինձը ուղին հետ պիտի պառկի, Հորթը, առիւծն ու զարարտ զուսպակը միասին պիտի արձին ու փոքրիկ մանուկ մը պիտի վարեց զանոնք: Կովը արջին հետ պիտի ճարակի, ու անոնց ճագերը միևնույն կայանե պիտի աւենենա, ու առիւծը եղին պէս յարդ պիտի ուտէ: Կաթնեց կեր մանուկը իժին ծակին վրայ պիտի խաղայ ու կաթէն կտրուած՝ քարքին բոյնին վրայ պիտի զնէ իր ձեռքը (Ես. ՓԱ. 6-8): «Դաշտի գազանները, չագանենքն ու շալայները պիտի փառառութիւն զԱստունեց» (Ես. Խթ. 20): Երկու պահուունեան ըստ ուսուունները և երկինքի թոյաւնները ընկեր պիտի ըլլան մարդուն, ինչպէս էին երկրասոր զրախախն մէջ: Մազաքիա աննացմէ: բացառութիւն կ համարի միայն հռունքքը բայց պահանջող մարափու ու կ'աւելցնէ խանճաղավառութեամբ: Առ ազգերը երսին պիտի տան ձնզի, փանզի զուց ցանկալի երկիր մը պիտի ըլլաքը (Մազ. Գ. 12):

ԵՐԱԿԱՆՈՒՅՆԻՒԹ

Այդ երանաւէտո ու ցանկալի երկիրը, որուն  
գաղափարական աշխարհազորութեան վրայ արագ  
անհնարկ մը ծգեցինք, գոյութիւն ունեցա՞ծ է  
միթէ: Մեսիայի գալստեան ժամանակ անիկա ու-  
նեցա՞ծ է զիթ այնպիսի վիճակ մը որ համապա-  
տասիսանէր մարգարէներու այս խանդավառ նկա-  
րագորութեան: Մենք կը պատասխանենք. Ո՞չ:  
Մարգարէներու ժամանակ, ինչպէս Քրիստոսի  
ժամանակ, ինչպէս նաև տակաւին միջնէ մեր օ-  
րերը, Գալուստին կը մնայ միշտ նոյն երկիրը՝  
աղքատ ու արթևակէց: Այն ասեն, պիտի հար-  
ցուի, խարուած են ուրեմն մարգարէները:

Դիւրին է պատասխանել այս հարցումին:

Մարգարէսական զրուածներու մէջ կարեւը է զատել խորդըզակն մասերը այն մասերէն, զօրս կ'ըմբռննենք տառապուի իմաստով: Ամենէն շնորհ գունուած է այսօր՝ թէ մարգարէնները, սովորաբար, իբնեց ունկնդիմերու մաքի հասուութեան համապատասխան պատկերալից լեզու մը կը գործածէին: Պաղեստինի գաղափարական աշխարհագործիւնը հրաշալի նիւթ կը մատակարարէի իրենց բանաստեղծական նկարագրութեանց, ուրիշ մէջ Աստուած ինք է գերազոյն զերամատարը: Աստուած ի՞նք է որ փրկած է մարդկից Մեսխյով: Հետեւապէս տիրող զրկանքներու, թշուառութիւններու ու տառապանքներու տեղի պէտք է տային լիակատար երջանկութեան մը: Պաղեստինցին մտահոգութիւններէն մին եղած է ունենալ բաւարար ջուր՝ կարենալ յագեցնելու համար ի ճարաւաը: Գաղափարական Պաղեստինի մէջ գետերը պատի հոսին քարալիր: Այս լեռնալին երկին մէջ գետարիթի են գոխարտութիւնները:

Ները : «Գաղափարական Պայեստինի մէջ լեռները պիտի խոնարհն են և հովիսուներն ու ծորերը հարթ հաւասար պիտի ըլլան : Մարդարքէներու ժամանակ զրաց բոլոր ազգերը մշտական սպասնակիք մըն էին Աստուծոյ ժողովուրբին : Գաղափարական Պայեստինի, Սեմիեթի տիեզերական թագաւորի՝ իշխանութեան ներքին, կեղզանակին ուստանը պիտի ըլլայ ամէն ժողովուրբներուն և Այսպէս բոլոր մարդերու մէջ : Դաժան իրականութիւնը պիտի ամճաւու գերբնական ու խորհրդապար պատափարականութեամբ մը, որուն Բանաստեղծական ժածիկոյթին ներեւ խորունկ աստուծաբանութիւնն մը պահուած է :

Հարկ չէ տառացիօքէն հաւատալ թէ գայլն  
ու զառը բարեկամաբրար պիտի ճարակին՝ մին  
միւսին առջնթեր, ոչ ալ՝ լեռները պիտի կայտ-  
ունն իրենց ուրախութենէն եւ ոչ՝ դիշերը պիտի  
լուսափայլի ցերեկուն պէս։ Ամէն այս գոխա-  
բերութիւնները կ'աւետին գալուսուն որ և հր-  
աշլավի զարացրանին մը, որոնք լիսովն իրակա-  
նացն, երբ լիսիան եկան ու հիմք զրաք իր ը-  
նորհաց թագաւորութենան բանին մարդկութե-  
նէն ասպին հոգիներու երաշտացած աշխարհը ե-  
ղած է այլևս արգաւանդ երկիր մը՝ ասսուածա-  
յին նորհաց կենդանի ջունչին տակ։ Անմէզզու-  
թեան, մաքրութենան, սրբութեան գերակառաջ  
գիմիում և մանգի ունեցած է։ Գիշատիչի գայլերը  
կերպարացած են կարպ գառնուկներուն, ու այս  
վերջինները զօրացած են այնքան՝ որ կըցած են  
հարածել արթւնաբրու գաղանները, կամ աւելի  
ձիշ՝ գերել ու զարձի բերել զանոնք։ Աշխարհը  
մը հոգիներու, Աստուծոյ եկեղեցին մէջ, ոռոգ-  
ուած ու արգաւաւորուած Աստուծառողիին՝ ա-  
նարարա արինուո՞ւ՝ ահա՛ ճամարիտ Սուրբ Երիշ-  
ըր, ահա՛ ճշմարիտ մեսիսկան թագաւորութիւնի-  
ուր, որի մէջ մարգարէկական պատկերներն ու այլա-  
րանութիւնները կը գտնեն իրենց բովանդակի յա-  
րացուցակն արժէքը։

Այդ պատկերներն ու այլաբանութիւնները, ա'յնքան գեղեցիկ ու ա'յնքան ուժեղ, կրնանք առանց զախազանցելու սևել՝ թէ իրականացած են արդէն Զիոնուրիեալ եկեղեցին մէջ ու իրենց իրականութեան պատմը պատմ մըրունին Ցաղըլական եկեղեցին մէջ՝ ի վերին կուռասահէմ:

Հայացուց  
Մ. Ե. Ն.



## ՆԱՅՈՒԱՄՔԻՆ ՀՐԱԵՔԸ

(Մերձաւորաքար հետեւալն է հարզը, զար Ա. Պատիաբեր խօսեցաւ վերջին Գլխադիրի տօնին օրը, ի Ս. Յակոբ)

Անոր տօնին տարեղարձը նորէն կը խմբէ զմեկ այսօր իր յիշատակին տողն, որուն խորանն է մեր ամենօրենայ երկիւղած յարգանքին առարկայ այս գերեզմանը:

Սրտառուչ է այդ բառն իսկ, գերեզման, որ խորհիլ կուտայ շինած կիտաքի մը նշանարներուն վրայ նաև, և յետո այն հոգիին վրայ՝ որ նշուած էր երեքմն այդ քիորներուն մէջ, ինչպէս բոցին լոյսը՝ կանթեկն մը ինցիին մէջ: Հաս այս, մեր զգացումն ու մատածողութիւնը, աւելի ուղիղ պիտի լինէր թերես ըսել՝ մեր հաւատքն ու սէրը այս պահուս մեր երեակայութեան և պաշակետիւնն առջն կը կանգնին դէմքն ու հոգին, այսինքն պատկիրն ու խորհուրդը անոր, որ, մեր Փրկչին մտերիմ սիրեցեաներէն մին նախապէս, երկուտասաններէն առաջին նահատակը եղաւ յետոյ, և, իրը այն՝ քրիստոնէական բարյայականի մեծագոյն արժէքներէն և եկեղեցւոյ գլխաւոր անկիւնաքարերէն մին:

Ու այսչափ միայն, եթէ մէկ կողմ զննենք տեղեկութեանց այն մէկ քանի փշւրանքները, զորս Աւետարանները Զերեղէսոսի և Սաղովմէի զոյք որդոց մասին կը պարունակեն հաւասարապէս, չունինք գւրիթէ ուրիշ որ և է ծանօթութիւն Յակոբոս Գլխադրի նկատմամբ, բացի Գործք Առաքելոցի այս տողէն, ուր կ'ըսուի պարզապէս թէ Հերովդէս սուրով սպաննեց Ցովհաննէսի եղբայրը Յակոբոս:

Քրիստոնէական վկայարանութիւնը, գրեթէ միշտ հարուստ, եւ երբին չույզ նոյն իսկ՝ սուրբերու կեանքին և մահուան վերաբերութեամբ տեղեկատութեանց համար, իսպաս Ժամա պիտի դառնուած վլլար թակորուսի նկատմամբ, եթէ Գործք Առաքելոցի այդ տողը սիրուն և այլապէս սըր-

տառուչ գրուակով մը շարունակուած չըլլար այլուր, եկեղեցական մատենագրութեան մէջ:

Այսպէս, Բ. գարուն վերջերը, Կղեմէս Աղեքառնեղացիէն զրի առնուած հատուած մը, զոր բարեհախտաբար պահած է եւսերիսո, կը պատմէ թէ իրը Առաքելը հարցաքննիչ ատեհանին առջև իր հաւատքին ջատագուռութիւնը կ'ընէր, այն անձը որ Աննեարիսնի հրահանգով զինքը դատարան առաջնորդեր էր, այնքան զգածուցաւ անոր խօսքերէն, անոր պարզած զաղագարներուն վսկմութիւնը այնպէս ազգեց իր սրտին, որ այդ վայրկիհանէն հրապարական խոստովանեցաւ թէ ինչն ալ կ'ընդունի անոր հաւատքը. ու երկուքն ի միասն դրուեցան իսկոյն զլիատուումի մահապատիթին, որ գատակնիփն էր, այդ միջոցին, հաւատքի խնդրով յանցաւոր նկատուածներուն: — Ճամբան, մինչ առնոնք կ'երթային դէպի մարտիրասութեան պահկը, նորպարաձը մտեցաւ իր վարդապետին, և թողութիւն խնդրեց անէկ: Առաքեալը, կ'ըսէ գրուած այդ աւանդութիւնը, դարձաւ, վայրկեան մը անքթիթ նայեցաւ անոր. սիազազութիւն ընդ քեզուաւ. ու համբուրեց զայն: Քիչ վերջը, երկուքն ի միասին, իրենց արիւնով վճարեցին իրենց գրկութեան գինը:

Ինձի համար, այդ կարճ պարբերութիւնը, իր բովանդակած պատկիրին սըխրալի գեղեցիկութեամբը ա'յնքան իմաստութից, ինքնին կը լիցնէ ընդարձակ կիայտանութեան մը ամբողջ թիրին. վասնզի մնի կը ներկայացնէ բուն հաւատքի և նկարագրի մարզը, իր գիտողութեամբ մէջ խորապնին, իր հոգւոյն հաղորդականութեանը մէջ սիրազեղ, ու իր բարքին քաղցրութեամբը գրաւիչ:

— Եներէ ննիք, ըսել ուզեր էր ան իրին, որ կերպով մը գործիքն ու միջոցը գտնուած եղայ քու զատաստանիդ և զատապատութեանք». ու ինքը իր հոգիին րովանդակ պատարաստակամութեամբը, իրմէ ինզրուած այդ ներումը կ'աւտանդէր անոր, համբուրով մը կնքուած նայուածքի մը և մազթանքի մը միջոցաւ:

Նայեցաւ, խաղաղութիւն քեզի, ըսաւ, և ողջագուրեց զայն:

Քիչ անգամ պատահած է որ մարդու, մահուան սեմին վրայ, կարողացած ըլլայ ցոյց տալ հոգիի այնքան հոյակապ ազնը- ւականութիւն մը: Դիտնալ թէ քայլ մը անդին դաշիճն է որ կ'սպասէ իրեն, և, առանց վրդովուելու, առանց տատամսումի որ և է նշան ցուցնելու, կարենալ զեռ բառ մը գտնել՝ կարենալ խաղաղեցնելու համար տագնապուած հոգի մը. կարենալ, կեանքի վերջին րոպէին, ներսէն հանուած՝ վերաբերուած լրյու մը վառել նայուածքին մէջ, քննելու և խորաչափելու համար դիմացնինս սիրու, նշան է հոգւոյ մեծութեան միայն, այսինքն բարոյական այնպիսի վիճակի մը, զոր կարելի չէ բացարել մի միայն մարդկային տեսութիւններով:

Հաւուած է թէ երբեմն նայուածքներ կան, որոնք հափու ուուրի մը պէտ կը կըտքնեն: Մեծ մարգոց, անշուշտ այդ բարին նոզեկան իմաստովը, նայուածքներն են անոնք, որոնց մէջ անդիմադրելիօրէն թափանցող ոյժ մը կոյ:

Մարգարէանալու, այսինքն ապագային գաղտնիքը կամ ճշմարտութեան խորհուրդը կարդալու համար՝ զգացումին զօրութիւնը պէտք է միանայ զատողութեան լոյսին: Ու այդ ամէնը, որտի այդ ոյժը, միտքի այդ պայծառութիւնը, այդ հաւատքը, նկարագրի այդ մեծութիւնը անտարակոյս չէին պակսիր անոր, որ՝ հոգեւորապէս գէթ՝ երկուորեակն էր եղած «Ալիրոյ առաքեալչին»: Անո՞ր համար է որ անիկա ակնարկով մը լոկ կացու մանել իրեն պատակակից լինելու համար իրեն հետ ընթացող ընկերոջ չութեան մէջ, վարունքով, երկիւղով, գուցէ և տարակայսի կումոնքներով փոթորկուող անոր սրտին մէջ Աստուծոյ խաղաղութիւնը իջեցնելու համար:

Նայուածքին հրաշքը... անոր պատութեամբը լեցուն է Ս. Գիրքը և մեր Փրկչին կեանքը: «Նայիլ», ասաւուածաւ շնչական հասկցողութեամբ՝ յաճախ կը նշանակէ քաղցրութիւն խոռոնել հոգիին արտայայտութեան, գութի, կարեկցութեան և հաճութեան զգացումներով: Անստուծ Արելի նայեցաւ: Անսրայէլի բանակին նայեցաւ, «Զոհերուն նայեցաւ»:

«Պատերազմի նեղութիւններուն նայեցաւ», անմ խոնարհութեանս նայեցաւ, «Թմ խորհուրդներուն նայեցաւ»: Ասոր համար է որ Մազմուերգուն իր սրտին խորութիւնէն կ'աղաղակէ: «Ո՛վ աէր, նայէ՛ ինձի երկնքի բարձրութիւնէն, և զթա՛ ինձին: «Նայէ՛ քու ծառայիկ, և փրկէ զայն»: «Նայէ՛ մելի և ողորմէ՛ մեղիս: Ասոր համար է որ Եղիկիէլ, երբ կ'ուղէ հասկցնել թէ Աստուծած ած այլ ևս ուզած է լքել իր ժողովուրդը՝ իր զործած անօրէնութիւններուն համար, կ'ըսէ պարզապէս: «Այլ ևս Աստուծած չի նայիր մեղիս»: Զէ՛ որ ժողովրդական լեզուի մէջ ալ՝ «աչքէ իշնալ» և նայուածքէ հեռու պահուելու կը նշանակէ պարզապէս համակրութիւնը կորոնցնել:

«Նայիլ»՝ Ս. Գիրքին մէջ կը նշանակէ նաև բարի աչքով քննել, ճանչնալու և համական լալու համար ներքին մարզը: Հարուստ երիտասորդին նայեցաւ թիսուս, կ'ըսէ Աւետարանը, սիրեց զանիկա իր պարզաբութեանը համար, ու շաւա անոր: «Մէկ բան մը միայն կը պակսի քեզի»: Ուրիշ տեղ մը կ'ըսուի: «Պետրոսի նայեցաւ», լուելեայն պէտք է տւելցնել. ճանչնայ անմիջապէս անոր մէջ նկարագրի ոյժն ու բարձրութիւնը, և շաւա: «Պուն որ Յովնանեան Սիմոնն ես, այսուհետեւ պիտի կոչուի Կեփաս, որ կը նշանակէ զէմ Ճանչնացաւ հարուստը, ինչպէս Պիտրոսը: ճանչնացաւ զանոնք, որովհետեւ սիրով նայեցաւ անոնց: Ըմբռնելու համար բան մը, պէտք է սէր զգալ անոր մասին: ճանչնալու համար անձ մը, պէտք է սիրով նայիր անոր, և ոչ թէ կանխակալ ատելութեամբ: սէրը՝ նոյն իսկ կանխակալ սէրը՝ լոյս է: իսկ ատելութիւնը՝ միշտ խաւար: կը սիրես բարեկամդ: վասնզի սրտիդ սէրը միշտ լոյսի մէջ կը ցուցնէ զայն քեզի: ու շատ անգամ ներողամտութեան կամ լայնախունութեան լոյսին մէջ, որ կը ցուցնէ անոր առաւելութիւնները միայն, աննկատելի թողլով թերի կողմերը: ու ատելութեամբ կը լեցուի թշնամիկդ հանդէպ, որովհետեւ սրտիդ խաւարը թոյլ չի տար որ կարենա տեսնել անոր լնտիր կողմերն ալ, որոնցմէ ամենէն ընտիր մարդն ալ կրնայ զերծ եղած չըլլայ: ձանանալու համար, պէտք է

նայիլ. բայց նայիլ սիրով: Ի՞նչ ազդուոր է ոգին, զօր այս տեսակիտով երեան կը քրեք հայերէն լիզուն. խաղաղ պառզ եւ լուրջ հոգուով կատարուած քննութեան համար յօրինելով բառ մը՝ ուստամասիրութիւն որուն մէջ սիրոց զաղափարը կոյ նոյն ատեն: Այս, առողջ և ուշիլ բանին համեմատ կատարուած քննութեան սիրով միայն կրնայ ի զլուսն հանուիլ:

Բայց «նայիլի»՝ կը նշանակէ մանաւոնդ ազիցորիւն ընելի, ներդրելի ուրիշին վրայ: Եթէ այս չըլլոյ իսկ անոր բառական կամ բառաքանական նշանակութիւնը, այս է սակայն անոր հոգեբանական հետեանքը: Նայուածքներ կամ արդարեւ, որոնք կ'ազգին անվրէպ. ու, պէտք է արգեօք ըսկէլ, զիտւթեան և սիրոյ քաղցրութեան մէջն զիտող նայուածքներն են անոնք. նայուածքներ՝ որոնք կամ արդահուածանքին ժպիտը ունին իրենց մէջ, կամ յանդիմանութեան մը լուռ սասասը, և կամ իրատին ողոքիչ խողանքը. այդպէս է հօր մը մը մօր մը, բարեկամի մը կամ սիրելիի մը նայուածքը՝ զաւի մը կամ մտերիմի մը ուզզուած, անոր զիրպանքի կամ անոր շաղիր բնիտաքը մէջ կ'ահուն: Ինչք՞ կ'սէ այդ միջոցին յուզմունքէն փայտող ակնարկին բոցը՝ հասկող սիրտի մը. ի՞նչպէս կը միտուի անիկա ներս, ինչպէս նշգրակ մը շարաւոս վերքի մը խորը, կամ լոյսի ճաճանչ մը՝ թանձր մթութեան մը ծոցը:

Ըսղունի՞նք. ամենէն հրաշալի զգաց-  
յարանն է աչքը, որ ակնթարթի մը մէջ  
արտաքին աշխարհը կ'ընդգոռէ գէպի ներս,  
ու կրնայ ներքին աշխարհ մը արտափայ-  
լիլ զէպի զուրս։ Ինչպէս միտքը, եր-  
բեմն՝ բառի մը, նոյնպէս աչքը ակնթա-  
կի մը մէջ կրնայ բովանդակիլ ամբողջ  
պատմութիւն մը կամ ճշմարտութիւն մը,  
Աչքը. Կողին ամենէն արտայացածից զոր-  
ծարանն է ան։ Խր ցոլքը մերթ լուզում  
մըն է, մերթ խօկում մը, և յաճախ՝  
կամքի կարուկ զիտու մը կամ հրաման մը,  
որ երբեմն երգի մը, երբեմն աղերսանքի  
մը, երբեմն պատգամի մը կերպով կ'ար-  
տայցաւուի, որ կարծեն ոչ միայն կը տես-  
նէ, այլ նաև կը իսօսի, ու կը լուէ անգամ  
Կ'առն հսկ անուշ բարըսումի մը զգայու-

թիւնը կուտայ զիմացինին, ու այս ամէնը  
կ'ըլլայ կամ կ'ընէ ան՝ աչքը, երբ սիրտէն  
է որ կը պատգամաւորուի, իբրև հաւատո-  
քին կենդանարար օրութիւնը:

Բայց ինչո՞ւ այսպէս յածիլ բառերու և  
բայցատրամիեանց մէջ. միակ օրինակ մը  
Աւետարանէն՝ այդ ամէնը պիտի կարենար  
աւելի ազգուապէս բարոննել տալ մնպի:  
թշեցէք երրորդ Աւետարանի վերջին զը-  
լուինինի մէկուն մէջ գրուած փոքրիկ  
այն զիծը, որուն մէջ հոգեքանական մեծ  
պատկիր մը կը խոսնայ. «Դարձաւ Տէր,  
և հայեցաւ ի Պետրոս» (Պետրոսին կող-  
մը գարձաւ Յիսուս, և անոր նայեցու):  
Ի՞նչ կրակ, ի՞նչ շառաչիւն, ի՞նչ պակու-  
ցիւ և նոյն ատեն վերականգնող բան մը  
կար Յիսուսի արշալույն աւելի անոյշ եւ  
խազար նայուածքին մէջ, որ կամքի եւ  
համարձակութեան անօրինակ տիպար ար-  
դարն մեծ առաքիւնն հոգւոյն մէջ յան-  
կործ անկ թափակարումով կործանեցաւ  
կարծես ուրացումին զեւ, տեղ տալու հա-  
մար զզումի և խոստանութեան ողիին:  
Ի՞նչ փախստնցուեցաւ մէկ հոգիէն միւսին  
որ, ինչպէս փոքրիկին՝ անձրեւոյց առ-  
զատարապէլ, նոյնպէս Պետրոսի հոգեկան  
տագնապին յանկարծ յաջորդեց գառն լաց  
մը:

Երբ հոգեկան տապանիներուն մաս-  
սին է հարցը, հաւատքը միայն կրնայ տալ  
գաղտնիքներուն բանտիին: Յիսուսի նայ-  
ուածքը կրցաւ ազգել և ներգործել, ո-  
րովհետեւ կենդանի զօրութիւն մըն էր ան՝  
հաւատքի աղքիւրէն բլիստ. ու Պետրոս  
զգածուեցաւ անկէ՝ այդ նայուածքէն,  
վասնիի, չնորհիւ իր մէջ զիս ապրող հա-  
ստքին, չէր գոցուած երբեք աչքէն սիր-  
տը տանող ճամբան, ուսկից Փրկչին սըր-  
բագործող նայուածքը իշեր էր ուղղակի  
անոր հոգիին խորը:

կը հաւատամ թէ նոյնախիսի նայուածք  
մըն էր որ Տէրը ուղղեց երկու հարազատ-  
ներուն, Արդւոց Արտօման՝ աշքերուն, սի-  
րոյ և գլուխեան ուժգին և Ներգործիչ  
կրտքէ նայուածք մը, երբ անոնց և իրենց  
մօրը այն ազերսանքին՝ որով կ'ուզէին իր  
երկու կողմէ նստիլ երկնից թագաւորու-  
թեան մէջ, պատասխանեց՝ հարցընելով  
թէ պիտի կարինային ստիայն ըմպել իր

ըմպելիք բաժանելու հայտնայուածքները այնուհետև լուսաւորուած, երկու և զգայրները այնուհետև սրտի ի՞նչ սենումով նայեցան և ամսի իրենց վարդապետին և յետոյ անոր այն գործին, զոր մինչև իրենց վերջն շուշը նկատեցին իրեն յայտնութիւն յափետնական կեանքի մը: Այդ գացումըն չէ արդեօք որ կ'ակնարկէ Յովհաննէս, իր, իր Ա. Կաթ. Թղթին սկիզբը Յովհանն համար ըսկէ վերջ թէ «Ճորմէ լուաք», որում ականատես եղեաք»: Կ'ըսէ տակաւին: «Ընդ որ հայեցաք»:

Ասոնք որ կրնան Աստուծոյ նայիլ, ու անոր խորհուրդին լոյսովը ներքնապէս պայծառանալ, անոնք միայն կրնան իրենց նայուածքին սրբութեամբը մաքրել և պայծառակիրակի ուրիշներուն հոգիները: Աստոր մէջ է գաղտնիքը, պիտի ըսկէ հրաշքը՝ նայուածքին մարգարէներուն և առաքեաներուն, սրոնք իրապէս և իրաւապէս կոչուեցան անսանդղներ, և սրոնք երբեմն իրենց աչքովը թերես՝ քան խօսքովն ու գործերով՝ աւետարաննեցին Աստուծոյ ճշշմարտութիւնը, հոգիներէն ներս թափանցելով, իրենց նայուածքին ներգործութեամբ, անոր լոյսը:

Ինչ որ կղեմէս Աղեքսանդրայի կը պատմէ Յակոբոսի մասին՝ յանուն մինչեւ իր ժամանակը ապրուած աւանդութեան մը, ստուգութիւն է ապահովաբար: Անիկա, իր նահատակութեանէն վայրկեան մը առաջ, նայեցա իրեն պատասկից, ճշմարտութիւնը պիտի ըսկէ՝ փառակից ընկերովը աչքին մէջ, կարգաց անոր հոգիին խօսքը, ճանշաւա զզումին անկեղծութենէն սրբուած սիրտի մը բարոյական դրութիւնը, և իրաւունք զզաց իրեն՝ լսել անոր. պահապատութիւն ընդ քեզո, իր կեանքը, որ Քրիստոսի հետ անցուցած ամբողջ տեղուած թեանը միջցին և յետոյ, մինչև իր վերջին ժամը, հայեցողութիւնն էր եղած փըրկութեան գաղափարին, ամենայետին վայրկեանին՝ փրկարար հայեցուածով մը՝ պահապատմը եղաւ անոր:

Երբ գահին սուրբ արեան փողփառութեանը մէջէն ձգեց անոր գլուխը մարդարէները կոտորողներու քաղաքին մէջ՝ այն հէտին վրայ զոր աւանդութիւնը կը

ցուցնէ քիչ մը միայն հեռու այս սրբարանէն, կը փափաքիմ մտածել թէ իր աչքը կը նայէր տակաւին անոր՝ որ պիտի հետեւէր ընդհուպ իրեն, Աւետարանի թագուորութեան ճամբան վրայ:

Հո՛ս է թաղուած այդ զլուխը, այս խորանին ներքը, որ դիրքը գերեզմանն է աշոր, թաղուած է զլուխը, բայց ոչ նայուածքը, որ կը հշուէ զես հոն, իրեն լուսաւոր հոգիի մը ճառագայթը՝ որ չի թաղուիր:

Յակոբոս Գլուխի, ինչպէս այնքան անոյշ բերումով մը կը կոչէ զայն ժողովրդացին զգացումը, առաքելական խումբին տառաջին մարտիրոսը հանդիսացաւ:

Կարծ եղաւ իր կեանքը, բայց ոչ անձանան, Ոչինչ ունինք իրմէ իրեն գրուածք կամ մատենագրութիւն, որովհետեւ անոնց համար ժամանակն ու պատեհութիւնը պակսեցան իրեն. բայց ունինք այդ ամէնուն համար կեանքի և զօրութեան խորք կազմող գերազանց բան մը, որ լոյսն է իր հոգւոյն նայուածքին. լոյս՝ որ կը ցուցնէ մեզի մեր ճամբան՝ դէպի մեր կոչումին ասպարէզը: Կը նայի ամէնուն, ինչպէս իրեն հետեւող ընկերոջը. կը կարդայ անցուշտ մեր հոգին: Զենք գիտեր թէ ինչէ՞ր կը գտնէ հոն. բայց պարտինք լսել ճայնը, այդ լոյսին մէջէն եկած մեզի, «Խաղաղութիւն ընդ ձեզ»:

Խաղաղութիւն քեզի՝ Ուխա Յակոբեանց, խաղաղութիւն քեզի՝ Ապկ Հայոց, խաղաղութիւն քեզի, Եկեղեց Հայաստանեայց: ոչ այն խաղաղութիւնը՝ զոր կուտայ աշխարհ, այլ այն՝ միայն զոր կարելի է գտնել սրբուած խզմտանքին մէջ. այն՝ զոր կը պարզէն միայն հաւատքը, զոր կը գեղեցկացնէ միշտ յայսը, և զոր իր պըտղաբերէ սէրը:

Եղբարք իմ, միաբանակիցք ի Քրիստոս, և զու ծողովուրդ Հայոց, որ գին ենք անապական արեան որդւոյն Աստուծոյ, ընդունինք այդ խաղաղութիւնը՝ իրեր աստուածային վեհագոյն աւանդ մը՝ մեր քրիստոնէական կեանքին, պահպանինք և արդիւնագործենք զայն իրեն աղբւրը ամենայն բարեաց, Աստուծոյ փառքին և մեր նմաններու օգտին համար. ամէն:

## ԲԱՆԱՏԵՂԾԱԿԱՆ

### ՊՈՂԻԿԱՏՈՒ



(Տար. Այսու 1935, 12 հաւ)

#### Պ Ո Ղ Ի Կ Ա Տ Ո Ս

Այդ է, նէարիս, ա'յդ՝ իղձն. իմ.

Պանծալի դրոշմը անոր՝ կրելու տենչով ևս կ'այրիմ.  
Սակայն, տրբում է Պաւլին, ու, երազէն անարեկ,  
իր քովէն գուրս ելնելու չի թոյլատրեր զիս երբեք:

#### Ն Է Ա Ր Խ Ո Ն

Դարձիդ՝ պիտի գըտնէ զբեկ շատ աւելի բաղցը ու պերճ.  
Պիտի սըրբս իր արցունիքն, ամենէն ուշ՝ ժամ մը վերջ.  
Աչք ամուսնոյ մը համար որչափ շատ լայ անիկա,  
Պիտի բախտին՝ քեզ կըրկին տեսնելու ա'յնքան ցանկայ.  
Երթանք, մեզի կը սպասեն.

#### Պ Ո Ղ Ի Կ Ա Տ Ո Ս

Փարատէ՛ վախը սըրտին.  
Եւ ըսկոտիէ վիշտն, որով այնքան խռոված է հոգին.  
Ինքն է. կուզայ.

#### Ն Է Ա Ր Խ Ո Ն

Փախի՛ր գուն.

#### Պ Ո Ղ Ի Կ Ա Տ Ո Ս

Զիմ կըրնար.

#### Ն Է Ա Ր Խ Ո Ն

Բայց, անպատճառ.

Պէտք է փախէս ոստիւ մ', որ զիտէ կողմըդ տըկար.  
Որ զայն դիւրաւ կը գըտնէ. որ կը խոցէ նայուածքով.  
Որուն հարուածը, թէեւ մահացու, չ'ազդեր վըրդով:

## Բ. Տ Ե Ս Ւ Բ Լ.

ՊԱՊԻԿՏՈՍ, ՆԷԼՐԻԽԱՆ, ՊԱԽՎԻՆԵ, ԱՏԲԱԴՅՈՆԻԿԵ

## Պ Ո Ղ Ի Կ Տ Ո Ս

Փախչինք, եթէ հարկ է այդ. Մընաս բարեաւ, Պաւղինէս,  
Ամենէն ուշ՝ ժամ մը վերջ, գարձեալ այս տեղ կ'ըլլամ ես:

## Պ Ա Խ Դ Ի Ն Է

Ի՞նչ բան արդեօք կը ստիպէ ըզբեզ մնկնիլ այս տեղէն.  
Պատիւի՞ գործ, թէ կեանքի արդեօք խընդիր կայ նորէն:

## Պ Ո Ղ Ի Կ Տ Ո Ս

Շատ աւելի կարեւոր.

## Պ Ա Խ Դ Ի Ն Է

Ի՞նչ է զաղոնիքն այդ արդեօք.

## Պ Ո Ղ Ի Կ Տ Ո Ս

Կը զիտնաս օր մը. հիմա քեզ կը թողում ես ցաւօք  
Աըրտի. սակայն ըստիպուած.

## Պ Ա Խ Դ Ի Ն Է

Զիս կը սիրեմս.

## Պ Ո Ղ Ի Կ Տ Ո Ս

Միրեմ քեզ . . .  
Երկինք վրկայ. կը սիրեմ քեզ աւելի՛ իսկ անձէս.  
Բայց . . .

## Պ Ա Խ Դ Ի Ն Է

Բայց իմ հոգս ի՞նչպէս քեզ երբեք ցաւ չի պատճառեր.  
Բայց ի՞նչպէս գուն կ'ունենաս ինձ անծանօթ գաղտնիքներ:  
Ի՞նչ տեսակ սէր է ասի. ա՛խ, յանուն մեր հիմէնին,  
Այսօր գոնէ մեր ժամերն անհառաչանք թո՞ղ անցնին:

## Պ Ո Ղ Ի Կ Տ Ո Ս

Շա՞տ կը վախնաս երազէն.

## Պ Ա Խ Դ Ի Ն Է

Սուտ է երազն. ես հաստատ  
Գիտեմ զայդ. բայց կը վախնամ. զի կը սիրեմ ըզբեզ շատ:

## ՊՈՂԻԿԱՏՈՒ

Միայն ժամու մը համար տեղի ըլ կայ բնաւ վախու։  
Խընաս քարեաւ, արցունքներգ, ա՛խ, հոգւոյս շատ են ազդու։  
Կը զգամ թէ սիրոս ապատամբ Կ'ուզէ ըլւալ ինծի դէմ։  
Ու փախչելո՞վ է միայն որ ես իրեն կը յաղթեմ։

## Գ. ՏԵՍԻԼ

## ՊԱԿԻԴԻՆԷ, ՍՏՐԱԴՈՆԻԿԻ

## ՊԱԿԻԴԻՆԷ

Գնա՛, քեզ ի՞նչ փոյթ արցունքներս. վազէ՛ նետուիլ գիրկը շուռ  
Աստուածներէն ինծ կանխաւ ցուցուած մահուան մը անգութ։  
Գնա՛ ետեւէն զբժնսմ բախսորդ տնօրինող այն մարդուն  
Որ զբեզ ի՞նչ սեւ ձեռքերու կը տանի՛ չես գիտեր դուն։  
Ստրագոնիկէ, տե՛ս գուն՝ ի՞նչ ժամանակի ենք հասեր.  
Միտրին վըրայ այրերուն՝ ո՞ւր է իշեր ոյժը մեր.  
Սյստեմետեւ մեր բաժինն ա՛յ է. եւ ալո՛ աւասիկ'։  
Մեզ ընծայուած զերս սիրոյն սովորական արգասիքն։  
Երբ տարիվածու են դեռ լոկ, վեհապետ ենք իրենց մենք.  
Ու մինչևւ մեզ նուածնելին՝ ըստուգապէս զըջնոյ ենք,  
Բայց մեր վըրայ թագաւոր նն՝ հիմէնէն վերջ՝ իրենք։

## ՍՏՐԱԴՈՆԻԿԻ

Պողիկոսս քեզ կը սիրէ անշուշտ սիրով մը աննենգ.  
Եթէ քեզի հանդէս ցոյց տրւաւ ան քիչ մը երկուանք,  
Թէ քամահեց լացդ ու գնաց, խոհնեմին ա՛յդակէս էք անկ։  
Ասոր համար մի՛ ալբատմիր, ընդունէ հոս ինծ հնտ դուն,  
Որ չէր թիրեւա անպատճ՝ քնաէ ծածկելը ինչուն։  
Իր մասին մի՛ կասկածիր. գուցէ պատճառն ունէր իր,  
Լաւ է որ այր մ'իր եւ կնոզ միջնւ զընէ միրթ խըսիր.  
Լինի երթիմըն ազատ, ըլ նուաստանայ բնաւ երբեք։  
Մեզ պատմելու մանրամասն իր ամէն մի երթեւեկ։  
Համակարիք միմենանց՝ ձեր սիրտն է անշուշտ միեւնոյն,  
Սակայն այդ սիրտը ունի իր պաշտօնները ուրոյն։  
Հիմէնին ուխտն որ զգձեզ միմենանց զօդեր է ահա,  
Զի հրամայեր որ գողաս դուն երբոր ինքը գողայ.  
Ինչ որ քեզի Կ'ազէ ահ, չի տար անոր նեղութիւն.  
Հայ մըն է ինք ազգով, մինչ Հռովմայեցի մըն ես դուն։  
Անծանօթ չէ քեզի բնաւ թէ այս ազգերը կըրկին

Այդ նիւթին վրայ մի եւ նոյն տպաւորութիւնը չունին.  
Երազը, մեր գատումով, ծաղրական բան մըն է լոկ.  
Որ չազդեց մեզ ոչ մէկ յոյս, ոչ մէկ երկիւղ, ոչ մէկ հոգ.  
Բայց Հռովմի մէջ ամէնուն համար՝ պատզամ մ'է ինքնին,  
Հաւատարիմ հայելի ճակատազրի վեհ կամքին:

## ՊԱՌԴԻՆԵ

Երազներու արժէքին մասին դուն ի՞նչ ալ խորհիս,  
Կարծեմ սոսկումը պիտի հաւասարի իմինիս,  
Եթէ քու միտքդ ալ ցըցուի անգամ մ'անոնց խրռովը,  
Եթէ անոնց պատմութիւնն ընէի ես լոկ՝ քու քով:

## ՍՏՐԱԴՈՆԻԿԵ

Իր ցաւերը պատմելով՝ կը սփոփուի շատ անգամ մարդ:

## ՊԱՌԴԻՆԵ

Լըսէ՛. բայց պէտք է որ ես քեզ աւելին պատմեմ արդ.  
Որպէսզի լաւ ըմբռոնես իմ կեանքիս վէազը տըխուր,  
Գիտցի՛ր մէրերն, որոնց՝ սիրոս եղաւ երբեմն անձնատուր.  
Պատուաւոր կնոյ մ'ամօթ չէ խոստովանի՛ զգայական  
Իր զայթումներն այն, որոնց յաղթած է հուսկ ապա բանն.  
Առաքինի բարքը միշտ պայքարի մէջ կը փայլի.  
Խիդճ՝ անփործ սիրտին դէմ կասկածաներով է միշտ լի:  
Հռովմի մէջ, ուր ես ծընայ, անփառունակ այս դէմքէս  
Հռովմայեցի քաջ ասպես մը գերուեցաւ լղծակէզ.  
Ան Սեւերոս կը կրուէք. ներէ ինծի՛ եթէ դեռ  
Անոր քաղցրիկ այդ անունն ինձմէ կը խէ հառաչքներ:

## ՍՏՐԱԴՈՆԻԿԵ

Նա ի՞նքն արդեօք, որ վերջես, իր իսկ կեանքին փոխարէն,  
Փըրկեց ձեր կայսրը Դեկու՝ սովիներուն իր ձեռքէն.  
Որ իր մահովը կորզեց անոնց զէնքին յաղթանակն,  
Ու Հռովմի կողմը դարձուց Պարսից նըսենն յաջողակ.  
Ան, ում՝ տիրոջն իրենց զոհ ինկած մարդոց մէջ այնքան՝  
Զի կըրցան բնաւ հանդիպիլ, կամ զայն գոնէ չը ճանչցան.  
Ու Դեկոս կայսր, այն ատեն, անոր անյայտ մահէն վերը,  
Ի յուշ իր մեծ քաջութեանց սընադամբան կանցնեց պերն:

(Ծարունակելի)



## ՅՈՐԵԼԵԱՆԻ Էջ



### Հ Ն Գ Ա Մ Ա Տ Ե Ա Ն

Բ.

ԽՄԲԱԿԲՈՒԹԻՒՆ ՀՆԳԱՄԱՏԵԱՆԻՆ

Աստրուկի բացած ճամբուն հետեւելով՝  
բազմաթիւ գիտուններ բազմապատկերին  
թիւը այս ազգիւներուն, որոնցմէ օգ-  
տուած պիտի ըլլար Մովսէս իր Մննդոց  
գիրքը զրած տան, և գերջապէս այդ  
գիրքը նկատեցին իր ընդուռձակ իրմա-  
գրութիւն մը (compilation) ուր խան ի  
խուռան հեղինակը միացուցած պիտի ըլլար  
բոլոր այն տեղեկութիւնները՝ զրու կրնար  
ունենալ իր ժողովուրդին և մարդկացին  
հին ցեղի ժամանակներու պատմութեան  
մասին: Եթէ այս ենթագրութիւնը կը բա-  
ցատրէր Մննդոց բազմաթիւ հասուածնե-  
րու հատուկալիր հանգամանքը, միւս կող-  
մէ սակայն կ'անդիտանար գոյութիւնը

այն գիտաւորութեան՝ որ շահապետած է  
գրքին յօրինմանը, և չէր կրնար խելա-  
մտիլ այն յայտնի կապին՝ որ պատմութեան  
ինչ ինչ շարքերը իրարու հետ կը զօդէր:

Այս տալու համար այս անպա-  
տեհութենէն, ուրիշ աստուածաբարա-  
ններ ենթագրեցին թէ Մննդոց գըր-  
քին իր խարիսխ ծառայած էր զըլ-  
խաւոր զրուածքը մը, հայթայթելով  
անոր յատակագիծը և էական տար-  
րերը. այս ա՛յն էր՝ ուր Ելոհիմ ա-  
նունը միայն գործածուած է և որ կը  
սկսի Մննդոց առաջին գլխուն հետ:  
Այդ զրուածքը յետոյ կատարելա-  
գործուած էր խմբագրովի մը կազմէ՝  
որ բազմաթիւ յաւելումներ ըստ էր  
անոր վրայ, և եւովա անունը կիրար-  
կած: Այս տեսութիւնը առաջինին  
վրայ բոլոր ելոհական պատմութեանց  
յատակագիծի միութիւնը զօրեղապէս  
շեշտելու առաւելութիւնը ուներ: Հստ  
այսմ ասոնք կը կազմէին այն շըջա-  
նուկը՝ ուր խառնուած պիտի ըլլային  
միւս բոլոր հասուածները:

Ասկայն միատարր ելոհական յիշա-  
տակորանի մը գոյութիւնը ապացու-  
ցանելու առաջնորդող այս մեթուը  
կիրարկուեցաւնակ այն հատուածներու հա-  
մար՝ որոնց մէջ Ենովայի առունը միայն գոր-  
ծածուած էր, և ճանշաւ տուաւ թէ՝ երբ  
անոնք իրարու միացուէին՝ միենայն շարու-  
նակութիւնը և նա՛յն միութիւնը ցոյց կու-  
տային, ինչ որ հաստատած էին նախապէս  
ելոհական կտորներուն մէջ: Այսպէս գրեթէ  
վիրոտին դարձ մը եղաւ Աստրուկի կողմէ յա-  
ռաջ բերուած կարծիքին, ըստ որում ան՝  
երկորորդական ազրիւններու հետ ճանչցած  
էր երկու զիխաւոր յիշատակարաններու  
գոյութիւնը, մին Ելոհական և միւսը Եւո-  
վական:

Քննական այն հետազոտութիւնները,  
որ սկիզբէն Ծննդոց զիրքերով միայն կը  
զրագէին, յետոյ տարածուեցան Հնդամատ-  
եանին միւս գիրքերուն վրայ: Երկրորդութիւն  
Օրինացը կ'ընծայէր գրաւթեան և անի մի-  
ութիւն մը՝ որ կը մերժէր զանազան ազ-  
րիւններու ենթագրութիւնը: բայց գիտ-  
ուեցաւ որ Հնդամատեանին միջակային ե-  
րեք գիրքերը ելք, Դեւտական և Թիւք-  
ունէին միենայն հատուկալիր հանգամանքը

և այն միենոյն կրկնութիւնները՝ զորս հաստատած էին Ծննդոցի մէջ։ Այս բանը թելագրեց բազմաթիւ զիտուններ նոյն այդ զիրքերուն համար ևս կիրարկել միենոյն վարկածները՝ զոր լնդունած էին Ծննդոց գրքի խմբագրութեան տեղեակ ըլլալու համար։

Պէտք է ըսկել թէ որը օւրիմն սկսան այդ ելուկիմ և Ենոփա անուններու գործածութեան ըընծայել միենոյն կարեռութիւնը՝ զոր նախապէս կուտային։ Իթէ Աստուծոյ անուան այդ տարբերութիւնը առաջին առաջնորդող թիւն եղած էր երկու զվասարոր յիշատակարանները զանազաններու համար՝ տեհնուեցաւ սակայն թէ այս կանոնը չէր կրնար պահուիլ բացարձակ նշանակութեամբ։

Քննդատներու միծագոյն մասը ընդոււնեց արգարե թէ իթէ երկարական կոչուած հեղինակը նահապետական ամրողջ պատմութեան մէջ ելուկիմ անունը միայն կը գործածէր, փոխած էր իր զրութիւնը Մովսէի կոչումէն սկսեալ (Ելք Զ.), և թէ ըսկելէ գերջ թէ ինչպէս Սստուած յայտնուեցաւ այն ատեն Ենովա անուամբ՝ իր պատմութեան բովանդակ չարունակութեանը մէջ այս գերջն անունը միայն կը գործածէր։ Ինչ որ այդ վայրէեաննէն անհետ կ'ընէր այն նկարագրիներէն մին՝ որոնց միջացաւ զանազանուած էին երկու յիշատակարանները։ Միւս կողմէ, բազմաթիւ քննադատներ կարծեցին դիտել տալ ինչ ինչ կտօրներ՝ որոնց մէջ ելուկիմ անունը միայն զործածուած էր, անձուկ կապով կցուած էին ենօվական պատմութեան հետ, այնպէս որ անհնարին կ'ըլլար բաժնել զանոնք իրարմէ, մինչդեռ կատարելապէս կը տարբերէին երկարական յիշատակարանի ոճէն և չէին կրնար անոր շըշանակին մէջ մտնել։ Եղրակացուցին այս ամենէն։ ա) թէ Աստուծոյ անուններու տարբերութեան վրայ միայն հիմունեւով՝ զիւրին չէր մինչեւ իսկ Ծննդոց գրքին մէջէն տիրապէս անջատել իւրաքանչիւր յիշատակարանի վերաբերող նիւթերը, և թէ թէ որովհետեւ ելլից Զ. գլուխէն գերջ այդ կանոնը այլ ևս չէր կիրարկուած, եթէ յիշատակարաններու ենթագրութիւնը պահուէր իսկ՝ նուազ արտաքին հանգամանքներու պէտք էր զիւմ լնել՝ զանոնք զանազաններու համար։

Հսկնք վերջապէս թէ բազմաթիւ զիտուններ Յեսուսոյ գիրքին մէջ կարծեցին տեսնել Հնդամատեանի խմբագրութեան համար կիրարկուած միենոյն տղբիւրներուն հետքերը և այզպէս հետեւցուցին թէ Քանանու երկրին նուաճման պատմութիւնը ամբողջուցիչ մասն էր կողմած նախնական այն գրուածներուն զորս Հընդամատեանը խմբագրողը գործածած էր իր կիրքը յօրինելու համար։

Պատմական այս համառօտ ծրագիրը պիտի բաւէ հասկցնելու համար թէ ի՞նչպէս Հնդամատեանի արդի մեկնիչներուն մէծագոյն մասը սակագուեցան ընդունիլ այդ մեծ գործին մէջ այն երեք զվասարոր աղբիւրները՝ զորս կը կոչենք եղոնակն յիշատակարան, Ենովական յիշատակարան եւ Երկրորդիմական, թէպէտե այդ առաջին երկու անունները շատ յարմարած ըլլան, մեր ըստաններէն դատելով։ Այս Ենթագրութիւնը կիրարկուած է քննուածներու մած մասին կողմէ Հին Կտակարանի առաջին վեց գերբերուն համար, մինչդեռ ուրիշներ միայն Հնդամատեանին համար կ'ընդունին զայն, կամ միայն Ծննդոցի համար։ Վերջապէս աստուածաբաններու փոքրիկ խումբ մը բացարձակապէս կը մերժէ մուտքործել այդ ճամբուն մէջ և աղբիւրներու այդ զանազանութեան նկատմամբ ամէն իրականութիւն վէճի տակ կը թողու։

Որպիհետեւ պիտի պարտաւորութիւնք միրուսումնասիրութեան ընթացքին ակնարկութիւնը ընկեր այս տիսութեանց, հարկ կը սեպենք նշանակել հոս թէ ի՞նչ են այս ենթագրութեան կուսակիցներուն համեմատ՝ այդ յիշատակարաններու իւրաքանչիւր որոշչէ գիծերը։ և այս կ'ընենք հետեւով անոնց կարծիքներուն՝ որոնք կը կը համարին թէ այդ աղբիւրները ո՛չ միայն Ծննդոց այլ և Օրինաց ամէն գերքերու մէջէն կրնան ճանչցուիլ։

Բայց պէտք է ամէնէն առաջ գիտել տալ թէ Հնդամատեանը գրովը, ով որ ալ ըլլայ՝ պարզ խմբագրութիւն (compilation) չէ ըլլած զանազան նիւթերու։ իր մեծութեանը մէջ ըմբռնած է աշխարհի փրկութեան պատմութեան այն յատակագիծը՝ զոր չանացինք բարացուցել այս ներածութեան առաջին զինուն մէջ։

Իր գերքը գրելու ատեն՝ անշուշտ ա-

թեմտեան պատմագիրներու մեթոսին համատ չէ աշխատած . չէ յարդարած իր աղբիւրները , զանոնք համասկո ամբողջի մը մէջ ձուցիլու համար . մանաւանդ թէ թողած է անոնց սկզբնատիպ նկարագիրը իրենց վրայ : Կաղապար մը կրնայինք ուռնեաւ այդ խմբազրողի գործին նկատմամբ՝ եթէ ենթագրէինք թէ առաքելական գարու վիրշերը ապրող մարդ մը մէկ զրքի մէջ միացացած ըլլար մեր չորս աւետարանները՝ միակ վարք Յիսուսի մը տալու համար միզ Աւետարաններու այդ համարաբառու (harmonie) միենայն հեղինակի ձեռքով գրուծ գրքի մը միութիւնը պիտի չունենար , և զայն մօտէն քննելով՝ անոր մէջ պիտի դիտէինք զանազան տարրերու բաղկացումի հետքերը : Եթէ Հնգամատեանին խմբագրողը այս եղանակին հետեւցաւ՝ միենայն ամբողջին մէջ ուզեկելով միացընել բազմաթիւ գրուածքներ որոնց իւրաքանչիւրը մարգկութեան եւ Խօրայելի ժողովորդին ծագումը կը պատմէր , ստիպուեցաւ անշուշտ յապաւել երբեմն այդ աղբիւրներէն միոյն համառոտուած պատմութիւնը , փոխանակելու համար զայն ուրիշ աղբիւրով՝ որ աւելի մանրամատն էր և կատարել . կամ թէ կրցաւ իրարու քով զնել միենայն իրողութեան երկու պատմութիւնները , որոնց իրաքիւրը աչքի զարնող մասնաւորութիւններ ունէր . կամ թէ վերջապէս կրցաւ երբեմն իրար խառնել երկու յիշատակարանները այն կերպով որ նոր բնագիրը բովանդակէր այն բարոր մասնաւոր գիծերը զոր այդ մասնաւոր զործերէն իրաքանչիւրը կը հայթացիթէր :

Յօրինման այս եղանակը պատմովապէս կը բազմախառնէ անոնց գործը՝ որոնք կը ջանան զանել նախնական յիշատակարաններու բնագիրը , և այսպէս կազմուած յիշատակարաններ հարկաւ ընդհատներ պիտի ներկայացնեն : Սակայն այս ենթադրութեան կաւսակիցները յաջողած են գուհացուցիչ կերպով հաստատել աղբիւրներէն իւրաքանչիւրին դիմագծութիւնը , և թէպէտ ինչ ինչ մասնաւորութեանց մէջ իրարմէ կը տարբերին կարծիքով , բայց կրնայ ըստիւ թէ հաստածներու ընդհանուր բաշխման մէջ համաձայն են իրարու : Այժմ կը հետեւինք անոնց՝ համառոտի բարացուցելով յիշատակարաններու իւրա-

քանչիւրը՝ ինչպէս որ վերակազմած են զանոնք :

Մինչև Մովսէսի կոչումը Ելոհիմ անունը գործուող յիշատակարանը՝ որ կրիմական անունով կը նշանակուի , ամենէն առաջ օրէնսդրական օրինագիրը մըն է . պատմական գէպքիր երկրորդական տեղ մը միայն կը գրուեն անոր մէջ . արդարէ կը բովանդակէ ամբողջութիւնը այն օրէնքքնորուն՝ զորս միացած կը զանենք Ելից ին . զլիէն սկսեալ (բացի լ.թ. - լ.թ. զլուխներէն) , բովանդակ Դետականին մէջէն մինչեւ թուոց գրքին ժ . զլուխը . պէտք է անոր կցել նաև այն բազմաթիւ օրինական հրահանգները՝ որոնք կը պատրւնակուին Ելից ին . զլիսուն , եւ թուոց իլ.էն մինչեւ լ.ջ. զլուխուն մէջ . Բոլոր այս օրէնսդրութիւնը որ խրայելացիներու արարողութեան մասին է մանաւանդ , անցրեած կը տեսնուի պատմական ջրանակի մը մէջ որ սըրբազան պատմութիւնը կը բովանդակէ Աշխարհի տրարչագործութենէն մինչեւ Քառանուու երկրին նուաճումը : Հեղինակին նըսպատօկակէտն ո՛չ այնչափ պատմէլ է պատմութիւն՝ որչափ անոր ընթացքը ցցանչել (jalonnez) յատակօրէն երեան բերելու համականական Աստուծութագուռութենք գիլիսուը դիմայելուները (phases) մինչեւ Խօրայելացիներու հաստատութիւլ Աւետեան երկրին մէջ . այն զլուսուը պատահարները՝ զորս մանրամատնութեամբ կը պատմէ , ներքին յարաբերութեան մէջ զրուած են Մովսէսի ձեռքով հրատարակուած օրէնքին հետ . ազգաբանականն ժամանակագրականնուորը թեկով մը կապուած են իրարու հետ : Աւետի ժի ժողովրդիան կրօնական կագմութիւնը այսպէս իր բովանդակ մնձութեան մէջ կը յայտնուի իրը էական իրողութիւնիր պատմութեանը , որ անոր վրայ կը տպաւորէ իր միակ նկարագիրը և որ կուտայ անոր իր կարեռութիւնը բովանդակ մարդկութեան ճակատագրին մէջ :

Պ. Ա.

## ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ

ՀԻՆ ԹԱՐԴՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

(Դար. Սին 1935, էջ 62էն)

Անոնց թարգմանութիւնը կատարուած է երբայական բնագրի վրայէն և յաճախ երեան կը հանէ սարբիական մեկնութեան ճշգրիտ ծանօթութիւն մը: Այս զանազան պատճառներուն հետեւանքով ընդհանրապէս ընդունուած է թէ ան ո՞ւ է եղանակաւ մը հրէական գործ է: Մինչ ոմանք քրիստոնէացած Զրէից մասին կը մտածեն, ուրիշներ կ'ուզեն ենթազրել թէ բուն հրեաներն են որ ձեռնարկած են զայն ասորական Սփիւրքին համար: Որովհետեւ հրէական աւանդութիւնը ո՞ւ է տեղ մը չի յիշատակեր ասորական թարգմանութիւն մը, մինչ յաճախսակի խնդիր կ'ըլլար նօթանասնիցին, Ակիւզասի, Թարկումներու մասին, և թէ միւս կողմէն ասորական քրիստոնեայք միշտ կը խօսէին Սատուածաշունչի մասին իրեւ իրենց թարգմանութիւնը և թէ հոն մեսիական մարդարէութիւնները քրիստոնէական եղանակաւ մը յայտնուած են, աւելի բանաւոր է վերագրել զայն հրեա-քրիստոնեաներուն: Առ առաւելի մին համ միւս զերքը նախապէս Թարգմանուած ըլլայ հրեայի մը ձեռքով: Այս պարագան կրնայ յարմարի Առակոց զրքին համար, վասն զի արամերէն Թարկումը ասորական բնագրին թարգմանութիւն մընէ, ինչ որ գժուարութեամբ պիտի բացատրուէր՝ եթէ քրիստոնէացած հրեայ մը հայթայթած ըլլար այս բնագրիը: Բայց նուխականոններուն թարգմանութիւնը իր ամբողջութեանը մէջ ծագմամբ և բերումով քրիստոնէական է:

Ան ընդհանրապէս հաւատարիմ է եւ կը ցուլացնէ լաւագոյն երբայիցերէն բնագրի մը եւ աւելի կին քան սասրական բնագրիը: Ինչ որ կու տայ անոր մեծ արժէք մը ձին կտակարանի բնագրական քննադատութեան մասին: Այսն թարգմանութիւնը հաւատարիմ ըլլայ հանդերձ

բառ առ բառ չէ կատարուած: Կը տեսնուի որ հեղինակները մանաւանդ իմաստին մտագրութիւն ունեցած են, և ոչ թէ բառներուն հետեւի տառացի կերպով, Եթէ ան չէ հասած նօթանասնիցին կատարելագոյն մասներու բարձրութեան, այս թարգմանութիւնը երբեք այնքան չէ ինկած որքան մէկ քանի գիրքիրը ողիքանդրիան թարգմանութեան: Ամենէն յաջողն է Հնդգամատեանին բնագրիը:

Ասորական այս կին թարգմանութիւնը թէպէտ և համաձայն ըլլայ երբայական սկզբնագրին, կը բովանդակի նաև եօթանասնիցին հետ հասարակաց ընթերցուածքներ: Ուստի պէտք է եղրակացնել թէ կամ իր հեղինակները իրենց բնագրին կազմութեան համալ նեստի առած են յունական Աստուածաշունչը և կամ թէ նախնական բնագրիը յիշոյ փոփոխուած է համաձայն նօթանասնիցի բնագրին: Որպէհետեւ վերջին ասորական հեղինակները յաճախսակի գիմած են յունարէն Աստուածաշունչին — ձեռապիրներ կան ուր յունարէն ընթերցուածները լուսանցքին վրայ ծանօթազըրւած են և նոր թարգմանութիւններ յիշոյ կատարուած են յունարէն բնագրի վրայէն — հաւանական է որ ասորական բնագրին յունարէն բնագրին հետ ունեցած համաձայնութիւնը երկրորդական ծագում ունի:

Ասորական Աստուածաշունչը նախի կը պարունակէր միայն նախականոնները, ուրոնց մէջ գեռ ի սկզբան կը պակսէին Մընացորդաց զրքերը, զգրաս-նեեմի, և նութեր: Այս չորս զրքերուն բացակայութիւնը բացատրելու համար, կարելի է ենթադրել թէ անոնց կարևոր չէին նկատուած, միևնույն սկզբունքով յայտնի կ'ըլլայ որ կանոնական զրքերուն յունարէն քանի մը ցուցակներուն մէջ ի զուր կը փնտուի եսթերի յիշատակութիւնը: Անոնց վրայ յիշոյ յաւելում եղան: Մնացորդաց զրքերուն թարգմանութիւնը Թարկումներու ոճով մէկնարանութիւն մընէ:

Երկրորդականոններուն բացակայութիւնը չհնտեւիր արհամարհանքէ մը զոր ասորական եկեղեցին վարդապետած ըլլայ այս զրքերու մասին, այլ այն իրողութեանէն որ թարգմանութիւնը գոնէ անուղղակի կերպով Զրէից ձեռքով և երբայիցերէն բընագրին վրայէն բարձրարած է: Ափրատակ

և Եփրեմի ժամանակ, Աստուածաշունչի այս երկրորդ մասը արդէն թարգմանուած էր, թարգմանութիւնը կատարուած էր յունաբէն բնագրին վրայէն, ի բաց առհալ ժողովուղէն որուն բնագրիը թարգմանուաթիւն մըն է երբայական սկզբանպրէն:

Ամէն է ամամանակ այս հին թարգմանութիւնը մեծ հեղինակութիւն վայելած է, թէպէտեւ աղանգաւորները ջանացած են անոր տեղ աւնենալ նոր թարգմանութիւններ: Ժ. գորէն սկսեալ, ան կը կրէ Փեշիք անունը, որ կը նշանաւէ պարզ: Սովորաբար այս բառին մէջ կը տեսնուի բացատրութիւն յատկութեան և պարզութեան որ ցոյց կոտան տօրական թարգմանութեան նկարագրիը տարբերութեամբ թորիկումական մեխաբանութեանց: ան ըստ ոմանց պատց կոչուած է հակադրութեամբ լիցիշեամի:

Չեռագիրները կը ներկայացնեն Փեշիքոյի երկու գրչաբաղդատութիւններ, Յակուբիկեան (արեւմտեան), Նեստորական (արեւելեան), բայց անոնց տարբերութիւնները անշան են: Ամենէն հին ձեռագիրին թուակունն է 464 ին Եփրուս Քրիստոսէ վերջը: ան կը պարունակէ Մնունդք, Ելք, Թիւք և երկրորդ Օրէնք: Ասորական Աստուածաշունչը պարունակող բոլոր ձեռագիրներուն մէջ ամենէն կարեոր է Բ. դարս: Ալրուպիանունն ձեռագիրը որ կը պատահ Միեւնի մէջ:

2. Ասորա-Ակցիինան բարգմանութիւն: — 617 ին, Պօղոս Տելլացի միաբնակ եպիսկոպոսը Աղքասանգրիս կուգայ Անտիոքի իր պատրիարքին հիտ Որովճէսի Վեյրիչեան բնագրէն թարգմանութիւն մը լնելու համար: Հաս վերջաբանին, զոր Կ'աւելցընէ Թագաւորաց Դ. Գրքին մէջ, այս տոթիւ եպիսկոպուու միան կը թարգմանէ այս վիրքը: Բայց, համաձայն իր օրինակին և անտօրակայս իր հրամանովը բոլոր միւս գրքերուն թարգմանութիւնը կը կատարուի:

Այս թարգմանութեան առաջին յիշատակութիւնը եղած է Անդրէսա Մասիսի (Ա. 1573) միջոցաւ, որ իր Ենոսուայ գրքին մէկնութեան գլուխը լատին թարգմանութիւն մը կը զնէ այս տօրական բնագրէն, և Ընծայական թուղթին մէջ կը յայտարարէ թէ աւնի ձեռագիր մը որ կը պարունակէ

երկրորդ Օրէնք ժթ. 7 և հետեւեալք, Յեսուու, Դատաւորք, Ա-Դ Թագաւորաց, Ա-Բ Մնացորդաց, Եզրաս-Նեկմի, Եսթեր, Յուղիթ, Տոլրիգ: Մասիսու այս ձեռագիրը կորսւած է: ԺԲ. դարսան, Միլանի ամրագուհան մատենագրութիւնն մէջ գտնուած՝ է ձեռագիր մը որ է անտօրակայս երկրորդ մասն այն բնագրին զոր Մասիսու առաջին անգամ ի ձեռին ունէր: Այս ձեռուգրին մէջ պահուած են Սալմանչ, Յոր, Առակք, Փողովող, Երգ Երգոց, Խմասութիւն, Սիրաք, տասն Երկու փաքք մարգարէններ, Երեմիա, Բարուք, Աղը Երեմիայի, Պանիէլ, Թուղթ Երեմիայի, Պանիէլ, Եղեկէլ, Եսայի: Այս մեծ ձեռագրէն զատ, ասորա-վեցիշեան բնագրիը ծանօթ է տորբեր ձեռագիրներու մէջ բավանդակուած հատուածներով, ասորական Հայրերու կոչումներով և այս բնագրին վրայ կատարուած Հնգամատեանին, Իմաստութեան և Յորայ արաբերէն թարգմանութեամբ:

Ասորա - Վեցիշեան Աստուածաշունչը մեծ մասը ուրեմն պահպանուած է: Այս Աստուածաշունչը կը ներկայացնէ Վեցիշեան բնագրին ճշգրիտ թարգմանութիւն մը, նոյն իսկ քննական նշանները, աստղանշեր և բրգաձենները նշանակած են: Այս պատճառաւ, ինչպէս ալլուր ըստ ենք, ան բարձր կարեսութիւն ունի Եօթանասնից բնագրին վերահաստատութեան համար: Բայց աստի, կան նաև լուսանցքի մէկնութիւններ որ կը պարունակին ընթերցուած չներ Ակիւզասի, Սիմմագոսի և Թէզոստիոնի:

3. Ասորական ուրիշ թարգմանութիւններ: — Ասորական եկեղեցին ունի ոչ միայն առանձնաշնորհումը ունենալու աւելի հին թարգմանութիւնը Հին Կոտակարանին որ քրիստոնէութեան ծոցէն ծնած է, այլ նոյն եկեղեցին մէջ կատարուած բազմաթիւ թարգմանութիւններ: Վասն զի Փեշիքոյի և Ասորա-վեցիշեան թարգմանութեան կողքին կան նաև ուրիշ չորսներ: Շատերուն վրայ մեծ ծանօթութիւն մը շունիք, բայց անոնց գոյութեան միակ իրողութիւնը կը վկայէ այն մեծ շահագրգութիւնը զոր Սիւրբոյ քրիստոնեայք կը կրէն Ս. Գրոց Ճամփի: Անոնք հետեւեալներն են:

Փիդիսինան բարգմանութիւն: — Ընդհանուր եկեղեցին գէմ ասորական Յա-

Կորիկներու բմբոստութիւնը մղեց զանոնք մերժելու նաեւ ընդունուած աստուածաշնչական բնագիրը։ 508 ին, Մապատէկի Փիլոքսէն եպիսկոպոսին<sup>(\*)</sup> հրամանին վլրայ Պաղիկարպոս քորեպիսկոպոսը բորոր Սուրբ Գիրքը թարգմանեց յունարենէն։ Միայն նոր Կոտակարանի քանի մը հատուածներ և թերես քանի մը հատ ալ Հին Կտակարանէն պահպանուած են։

Յակոր Եղիսացիին ձեռագիրը։ — 705 ին, Եղիսացի Յակոր եպիսկոպոս սրբազրեց Փեշշիթօն, մանաւանդ նօթանասնիցին և ասորա-վկցիշնան թարգմանութեան համաձայն։ Հնդամատեանը, Սամուէլի զրքիրը, Դանիէլ, Թագաւորաց գրքերուն և նսայեայ հատուածները պահպանուած են։

Ասորա-Պաղեսինական քարգինութիւն։ — Մելքիդիները քրիստոսաբանական վիճարանութիւններուն հետևանքով բաժնուեցան միւս ասորիներէն և ստեղծեցին Դ-Զ դարերուն ոչ միայն տուանձին աստուածաբանական գրականութիւն մը, այլ նուև աստուածաշնչական բնագիրը մը։ Այս վերջինը պահուած է մանաւանդ ժամասացութեան գրեանց մէջ։ Անոր լեզուն պաղեսափինեան գաւառուբարբառ մըն է։ Թարգմանութիւնը կատարուած է Վեցիջեանի յունարէնի վրայէն և նկատի առնուած են նաև Պուկիանոսի և Փեշիթոյի բնագիրները։

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱԽՆՈՒԽՆԻ

(Շարունակելի)

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ՀԱՂԲԱՏԻ ԴՊՐՈՑԻ ՄԻ ԳԼՈՒԽ ԳՈՐԾՈՑ

(ԳԵՏԱՇԵՆԻ ԱԿԵՏԱՐԱՆԸ)

(Դար. Միոն 1934, էջ 305 էն)

—•♦♦♦—

Սկզբնազարդը 113 ա. ներքելից բաց, իրար կողքի երկու քառանկիւններ են, կողերը եռատերեկի շարքով իրենց ցօղուններից կազմուած բոլորակի մէջ, սրանց մէջ պարանահիւս զարդով ծողի զիմին հաստատուած է մի խաչ։ Սև կ սկզբնատառերը կազմուած են պարանահիւսի, հիւսկէնների, ութաձևի և արմաւենիկի մատիւներից։

Լուսանցքազարդը երկար և զարդարուն բունի վերայ հաստատուած ոսկեզօծ խաչէ։

Ղուկասը՝ 174ք. (պատկ. 7) նոյնպէս նստած է աթոռակի վերայ, մանրանկարի մեծութիւնն է 22.5×14, 8 սմ., ոտքերն


ու կողերը զարդարուն, թիկունքն ուղիղ անկիւն և հասնում է մինչեւ աւետարանչի մէջքը։ Աթոռի վերայ ձգուած է սրածայրը վերջաւորութիւններով մուրայշ, ծայրերը զարդարուն։ Աւետարանիչը մըստած է գլուխ զէպի աչ թեքած, իրեքքառորդական պրոֆիլով։ Տոգան զօրչ կանաչագոյն է, որ իրանի մէջքից ցած մասերն ու ծնկները ծածկում եւ հասնում է, զրեթէ, մինչեւ ոտները, կողդից միայն՝ ներքեռում քիչ բաց, որտեղից երեսում են տունիկայի փէշերը, ազոտ է աջ ուսն ու թէը, եւ իրեռում է լայնաթէն տունիկան։ ոտքերին սանդալ ունի ։ Ծնկների վերայ դրուած է բաց աւետարան, որի կողմի կապիչներն ու կոճակները երեսում են աջ և ձախ կողմից։ Աւետարանչի ձախ ձեռքը չի երեսում, բայց այն տպաւորութիւնն է ստացում, մէր բանած է աւետարանը տա-

(\*) Փիլոսէն եպիսկոպոսը ծանօթ է Զ. է. դարու նայ վարդապետաց, ան կը լիուէի Սահման Գ.ի վարդապետական մէկ գուածին մէկ։ (անս Գիրք Թղրոց, էջ 413-482)։ Անէւ վկայութիւն կը բեէ նաեւ Անսահման նախանձեցին։

կից, իսկ աջով գրիչն է բռնել և գրում է «Բանզի բազ.» աւետարանի սկսուածքը: Մորուքը գանգուր է, բիխերը դէպի ցած թիքուած, աչքերն ու յոնքերը, քիթը, ամբողջ դէմքն ու գլուխը համաշափ եւ կանոնաւոր. այտերը թիթե կարմիր. գըլիի մազերը կարճ կտրուած, բայց ճակասին երկու թիթե փունջ իջած: Մանրանկարի ֆոնը կապոյտ է, շրջանակը արմատենիկի ոլորապեսոյտ մոտիւներ, կարմիր չերտերի մէջ առնուած:

և մարմինի բնորշչող գծերը թիթե կարմիր: Որպէս լուսանցքի զարդ կինհվարիումով զրուած է և տառերի միջին մասերը արմատենիկի տերեներով զարգարուած՝ «Սաւակայ է գիրքս ի փրկութիւն»:

Վերջին մեծ մանրանկարը Յովկաննէս աւետարանիչն է Պրոխորոնի հետ (268ա), (պատկ. 8) 20,3×14,4 ս.մ. միծութեամբ: Աւետարանիչը կանգնած է և երեսն երեք քառորդով դէպի ձափի ձափի դարձրած. լուսմ է Աստուծոյ թիթաղբութիւնը աջ անկիւնից,



(պատկեր 7)

Սկզբնապարզը (175ա) ցանցածէ, թիթք քառանկիւնների մէջ բուսական զարդարանքով խաչաձեւեր են սովի ֆոնի վերայ. ցանցազերը կարմիր, իսկ խաչաձեւերը մոյք կանաչ և կապոյտ: «Թօ կազմըւած է բուսական զարդարանքներից և գըծական հիւսուածքներից. միւս տառերն ամբողջ տօղով մանրանկարչական, ութաձեւերի, ողակների և արմատենիկի զարդերով. եզր թեւաւոր է եւ կապոյտ, դէմքի

ձեւացրած աստղազարդ երկնքից, յունա-հայկական ձևով օրէնող աջովկ: Աւետարանիչը հազել է կապոյտ, սպիտակով ծալքերը չերտաւորած, տանիկայ և վերան ձգել մինչեւ ոտները հասնող կանոչ՝ նարնջագոյնով ծալքաւորած տոգան, սուքերը բորիկ են: Աջ ձեռքով խաչակնքում է Պրոխորոնին որպէս թիթաղբութեան նըշան, իսկ ձախը քիչ բարձրացրել, զարմացած ուշաղբութեան համապատասխան մի-



(պատկեր 8)

շարժում: Նիմբուսը բոլորակ է, սպիտակ դաշտը ոճաւորած արմաւենիկով ծածկած, Մորուքն ու մազերը գորշ են, այսերը թեթև կարմիր, ճակատը դուրս ընկած և լայն:

Պրոխորոնը նստած է ցած եւ տնիթեկունք աթօռուակի վերայ, կարմիր տուգայով և մինչև ոտները համազ գեղնաւուն տունիկայով, ձախով կողմած տևետարանն է բանել խոցուրի զբերով, իսկ աջով գրում է եղեգնեայ գրիչ բանած. (աւետարանների զանազան լեզուներով ոկրաւածքը նորա տիկեղեական բնոյթն է մատնանցում այօտեղ եւ ոչ մանրանկարների սկզբնականների ժագում): Պրոխորոնն անմորուք պատանի է, գլխի սկ մազերով, և աշքերն ուզգած զէպի աւետարանիչը: Մանրունկարի չնդէանուր Փոնը կապոյտ է, բայց իբրև կենդանացնոց տեսարան և զարդ Պրոխորոնի յետի ից նկարուած է (հայկական) մի բոլորակ տաշար, սրի մարմինն ու լուսամուտներն առնուած են կեղծ սիւների վերայ հանգչող կամարների տակ, անարգոյլտները զարդարուն, որնք նեղ և երկոր լուսամուտների և իբրնց պասկների հետ ժԱ. Դարօւմ երեսն եկու և փ. ու մը ընդհանացած ձեւն հն յիշեցնում: Տաօնարի մարմին և գմբէթի մէջ եղած ապրածութիւնը բոլորակ երիդ է՝ ծածկուած ոճաւորած արմաւենիկներով: Կեղծ կամարների տակ են առնուած նաև թմբուկի լուսամուտները, իսկ վելարը շերտաւորուած է բոլորակ կիմքի վերայ, գմբէթը վերջանում է խաչզգ, որի ներքեխ գունդն է միայն երեսում, մազածը լրացնում է երեսկայաւթիւնը: Մանրանկարի չըջանակը գծական արմաւենիկի ոլորսպատոյթ է կարմիր զարդերով:

Սկզբնազարդը երկու շարք երեք երեք քառանկիւնիների մէջ եռատերեների և նրանց ցողունների կիւսուածքի վարդակականեր են, ին վերից վար այսպիսի հիւսուածք, իսկ տառի բնորոշչի կիսը վեշապայլսով վերջացած. և եւ կ կազուած են ի հետ պարանակիւսով:

Բազմաթիւ են մանրանկարչական տառերն ու լուսանցքի զարդերը. գոյների մէջ իշխողը կապոյտ լածուարդն է, իսկ մօտիւներն են եռատերեներն, արմաւենիկներ, ութածեւ զարդեր, կանթեր և օղակ-

ներ, պարանակիւս և այլ կիւսկէն մօտիւներ արմելիան բնոյթով:

Ե.

Աւետարանի արտաքին և մանրանկարչական նկարագրութիւնն ու յիշատակութաները տալուց յիշոյ՝ անցնինք այժմ բուն և սուսումնաբրաթեան: Նախ տևանենք նորա պատմութիւնը, որ ամփոփել կարող ենք մէջ բերուած յիշատակարանների հիւման վրայ, նրանցից 1-11 համարներով նշանակուածներն անմիջական կապ ունին ձեռագրի ծագման հետ, իսկ մեացածները յիշատակատմանում ենք, որ աւետարանի ստացողն է Սահակ անունով կրօնաւոր քահանան, աշակերտ սր. ուխտիս Հաղբատայ, պղգաւ և տոնմիր ի մէծ մայրաքագին յիշատակատմանում ենք, որ աւետարանի ստացողն է Սահակ անունով կրօնաւոր քահանան, աշակերտ սր. ուխտիս Հաղբատայ, պղգաւ և տոնմիր ի մէծ մայրաքագին յիշատակատմանում ենք (\*): Նորա ծնողներն են Ծոմանոս կոմ Ծրմանոս և Կատայ (\*\*), իսկ հարազատ եղբայրներն են Խպատոս և Առաքել (\*\*\*): Որի նկարն աւենինք Սահակ ըստացողի հետ (17ա և պատկ. 4). Նրանց քոյրերն են Զարհայ և Հռոոմարիկին (\*\*\*\*). թէ եղբայրները և թէ քոյրերը ամուսնացած են և զաւակներ ունին, բայց անունները չեն յիշուած: Որպէս Սահակ ստացողի հոգենոր ծնող յիշուած է Սարգիս կրօնաւոր քահանան, որի եղբայրն է Շահներ (\*\*\*\*\*). Սարգիսը հաւանօրէն Հաղբատակի միաբաններից է, ուր հոգեարտաչս ծնել եւ իր լրթութիւնն է ստացել Սահակ կրօնաւորը, Յիշուած են և աշակերտ ու Վարդ իբրնց ծնողների եւ ընտանիքի հետ (\*\*\*\*\*), որնք ստացողի հետ կարեւը կապեր ունին, բայց մանրամատնութիւններ չգիտենք:

Ստացողի գլխաւոր յիշատակարանից (1. Զ-ի մէջ ՅՃՃա.) իմանաւմ ենք, որ աւետարան նուիրուած է Սրջոյ առճի սուրբ ուխտին, որ շինուած է հէնց նուիրատուի և նորա հարազատների ծախոփով «զրավանգակ» գոյք ծնողաց մերոց եւ եղբարց ծախցացք և շինեցաք զածարնակ սր. եկեղեց ցիցուն: Տարաբաղդարար անձամբ չենք տեսել այս վանքը, որ գտնուած է Անիից

(\*) Յիշատ. 1. 2. 6. 7. 9. 10. 11. եւ 17ա. Զ-ի մէջ, պատկերի վերնագիրը: (\*\*) Յիշ. 1. 6. 8: (\*\*\*): Յիշ. 1. 2. 8. (\*\*\*\*) Յիշատ. 6: (\*\*\*\*\*): 1 և 3: (\*\*\*\*\*): 1 և 6:

ոչ հեռու, Ալանտ լիրան արևելահարաւային փէշերին, զէպի Տեկոր տանող ճանապարհից քիչ աջ, բայց Սարգսեանի բերած արձանագրութիւնների մէջ չկայ շինութեան թուականը և ոչ որևէ տեղեկութիւն շինողների մասին, միայն հնագոյն թուականը 1207-ից է, ասել է, թէ այդ ժամանակներն էլ կամ քիչ տուժ շինուած է վանքը: «Եկեղեցից այս թէպէտ և մէծաթեամբն եւ հոյակապութեամբ զուգակիր չկայցէ ընդ Բագնայր, սակայն և ոչ շատ սարոր է քան զնա: Նոյն օրինակ բաժանեալ է և առ ի ներքնագաւութեած և ի տաճոր, անոնին է ներքնագաւութիւն և կամարա յարկեալ. և ի վերոյ տաճորին եւ երկուստեփ խորանին գեղեցիկաշէն մտարանք կամ աւանդատունի հանդերձ կաթողիկէիւք իւրեանց<sup>(\*)</sup>, ուշազրութեան արժանի յատկապէս գերջին մտասկ, որպէս երկյարկանի եւ զմբէթով վերջաւորուած եկեղեցիների մի երեսոյթ մեր ճարտարապետութեան մէջ, որի մասին քիչ յետոյ եւս խօսք կ'լինի: Կարծում ենք, այս ուխտի առաջնորդն է հայր Եղբայրիկը, որի պատկերի նկարագրութիւնը տեսանք Դ. պրակում (պատ. 1.) որովհետեւ Հաղպատի առաջնորդն էր առք. Յոհաննէս», իսկ Հռոմուսինը հայր Միսիթար, ուրեմն և Եղբայրիկը այս վանքերի հետ կապ չունէր:

Սակայն երկար չէ մեռում աւետարանը իւր տեղում, այլ եւ ընդամենը տասն եւ մէկ տարի. ոմն Սարգիս քահանայ (Զեռ. 349ա. Ցիշ. 2) զգտեալ զսա ի գաւառափն Անոյ գնում է և նուիրում օՄէծ հողմանց եպիսկոպոսարանիս, որ է իւր տեղի սնընդեան» ստանալով ապահով երկու տամ Ս. Սարգսի տօնին, «ի թուականութեանս: ՈՉԲ: ի յիշանառութեան հգաւրին Հասանայ որդոյ Վախտանգայ, և հայրապետութեապն տն. Յոհաննիսին: Աւետարանի անմիջական գրողն և Անիի շրջանից բերողն է ոմն Միսիթար:

Մեծազմանց կամ Մեծկուենից եպիսկոպոսարանը մէկն է Արցախի հնագոյն հոգեստ կեղրաններից, որ Զ. Գարից սկսած որոշ գեր է կատարել Աղուանից իշխանութեան մէջ: Ցիշատակարանի Վախտանգայ

որդի հզօր Հասանը, ոչ այլ ոք է, բայց եթէ Հասան-Զալալ-Դաւթէ կոչուածը, Գանձասարի շինողն ու Զաքարէ և իւանէ սպասալարների Խորիշտն քրոջ որդին: Այս խնդիրը մեզ համար պարզուած է յատուկ ուսումնակարութեամբ, որ այստեղ կրկնել հնարաւոր չէ, միաժամանակ, վերին Խաչինում էլ ապրում էր ժԹ. գարի երկրորդ տասնամետակուունոյն անունով եւ հայրանունով մի այլ իշխան:

Ցիշատակարանները ցոյց են տալիս, որ աւետարանը երկար ժամանակ մնացել է Մեծկողմանց եպիսկոպոսարանում. այդ վանականը ՀՂԴ=1325 թուին նորոգել է տալիս ի յիշատակ իւր ծնողների և եղբայրների, կազմողն է Ստեփանոս քահանան (Ցիշ. 13):

Ապա 1325-1383 թ. թ. Սաղմոսիկ քահանան գրել է իւր յիշատակարանը (14), խնդրելով յիշել Մուսայէլ և Սաղաղէլ որդիներին. յիշատակարանը թուական չունի, բայց ՊՂԲ=1383 թուին Մովսէս քահանայի յիշատակարանն է գրուած (15), որի միջի այլոց յիշել է խնդրում «և զհայրն իմ զՍաղմոսիկ քհ.»: Մովսէս քահանայի այս յիշատակարանի «ապահով Զալալը» որի իշխանութեան մէջն է Մեծակողմանց եպիսկոպոսարանը, Գանձասարի գաւթի մէջ թաղուած նոյնանուն իշխանն է. «Այս է հանգիստ մեծին Զալալի յաղաթաթ յիշեցք. թվ. ՊՂԵ»: Արձանագրութիւնների մէջ յիշում են «Պաստամ որդի մեծի Զալալին», Զի=1471 և ապա ԶիԲ=1493 թուին «Տուրուուն թռոն մեծի Զալալին»<sup>(\*)</sup>:

ԳԱՐԵՒԹԻՆ ԱՐԲԵՊԱ. ՅԱՎԱԿԻՓԵԱՆ  
(Նարուեակելի)

(\*) Բարխուտգարեան, Արցախ 176. 178: Զալալի հանգստեան արձանագրութեան թուականը ըստ Բարխուտգարեանի ՊՂ. է, իսկ մեր նկատողութեան աետրակում վերի թուականն ենք նշանակել, բայց, ուսուց: վերին էն, էական բայն է և բուն թուականը ՊՂԵ:

(\*) Տեղագրութեանք ի Փաքք եւ ի Միծ Հայու. Վենետիկ 1864. 190: Համ. և Ալիսան. Երանէ. 121:

ՄԱՏԵՆԱԿՆՈՍԱԿԱՆ

«ՄԱՐԱՇ ԿԱՄ ԳԵՐՄԱՆԻԿ»  
Հեղինակ՝ ԳՐԵԳՈՐ Հ. ԳԱԼՈՎՅԱՆ

Պէտք է խօսութիւնիլ . Մարաշի մասին տեղագրական և պիճակագրական հատոր մը լինենէ աւելի՝ Հանրապետարան մըն է ասի, Համարեցի փակ մատեան մը. որ հը պարագանակէ ամէն իր որ կրնայ շահագրգռել միտքը՝ այդ քաղաքին անցեալին և իրեալ ատեն զայն ողոքը հայ կեանքի բոլոր արժէքներուն մասին: Ձեն կարծեր նշարտութենէն տարրիք բան մը լսած ըլլայ, ընթաց թի անոր պատուական հեղինակէ, Գ. Գր. Գալաքատեան, ցարք լոր տեսած այս կարտու գործեառն և լաւագոյնը Հարստարակածի է, մատուցանելով պատէստ անհնահասեի ծօն մը՝ իր անհոռանաւիր հայրենիքին, և անգին սփոփանք մը՝ իր և ի սփիւռ վայրավատին իր հայրեան կիցիներուն միտքանուն, որն էնք գեն քանի մը մերունդ պիտի աղեկիզուն կիրիկիօս՝ Այնթապէն տառքը ամէնէն աղնուական այդ քաղաքին յուշերով:

Ութածալ մեծութեամբ և ամենամեծ ժա-  
սամբ մանրատառ ժի ՀԳԼ էջեր բազկացած  
այս գիրը ըստ ի պարունակի քան և չորս դրամների  
իւս այս սկզբանքին թէ որ է իրի ան-  
ձի՞ տեղի կամ գործի յատուկ ճանաչումը իր  
շրջափոյցին ճանօթութեամբը միայն կրնայ ամ-  
րողանալ, Պ. Գալուստյան խնամքը ունեցած  
է, բուռ քաղաքին անցնելէ առաջ. Ի թիմեած  
յոցներուն տալու նախ նկարագրը կիրկիոյ, և  
հետոյ, ներդրչանակաւոր պարախաչացքով՝ Ա-  
տանայի և Հալէպի նախանդներուն, այս վեր-  
ջինին հինգ գաւառակներուն և աննոնց գիւղե-  
րուն, և այս ամէնը՝ յըրդէանուոր գէթ՝ աշխար-  
հագրական, ընագրական, Փաւանայի և Փարայի,  
առենրական, քաղաքական և պատասկարկան  
գիծերուն մէջ մանրազին հջողութեամբ՝ Գիւղե-  
րուն հարգին, Զէյթօսնի, Ալքիւներու բայնին  
չէ զլացուած անասիկ իրաւունքը՝ ունանալու  
իր մասնաւոր գլուխիւ, ուր հանգամանորէն կը  
մասնամանուին ազգային, իրանակն ի ընա-  
նեկան սովորոյթներն օտութէ պատկիրներ, ու  
պատմութիւնն իսկ Քրիստոնէութեան մուտքին  
ի Զէյթօսն՝ քարոզութեամբ մեր առաջին յաւա-  
սըրիչներէն մրոյն, որ Թադէոս պիտի կզած ըլ-  
լար, Նայերով ու սահմափայրին անանձն, և զրո-  
սակայի Բարթովզիմէս կշած է մողովուրդը  
կարծե մերս և Բարթովզիմէս քաջի հմայքէն  
զարտուղած . . .

կ. գլուխէն և որ հեղինակը կը մանէ բռնէ իր նիւթին մէջ։ Համառօս բայց իրապէս հետաքրքրական են հնախօսական և պատմագրական

տեղի կութիւնները օրունք կը տուուն քաղաքին զոյդ անուններուն, անոր նասգյոյն և զասական շրանիներու պատմաթեան, քրիստոնէական թրուռակնի անցքերուն, մասնաւորաբար Պատվիկեան և նենարարակն լիբուաններուն, ապա, քանի մը գար փոփոխակի մարթ թիւղանդական և մերթ հռովմէական տիրապիտութեան անցներու մասին մինչև ժե. զար ։ Եակեան ևն հոն զրուած բռն հայոցատամական կամ հայաց դիտական մատղը, թէեն ըւստմասարութենէ աւելի՝ օւսումնասիրութեան ատազին մեով կը ներկայան անոնք, հայ պատմագիրներէ, նոյն իսկ ձևագրաց լիշաասալաբաններէ, եւրոպական հանրական անարագուարաններէ և այլ ազդիւնիրէ առարութ մէջ քրեական առաւածիւրոյ կ համ ծանօթութեանց ընդելու զումուց:

Համեմատաբար աւելի խնամք կոյ անշուշտ  
յաջորդ Բ. գլուխին մէջ, ուր կը նկարագրուի  
Մարգար անտառական կեսանքը արձնականութեան  
արօսեսներու, առա տեղի ի վաճառականու  
հան շարժման ամփուն իներկարացամքը զոր շատ  
աւելի կանոնաւոր ինքարով և արտածութեան ե.  
Ներգածութեան համաստական ցուցանիներով  
պատիկարացան ենար պիտի ըլլար անդուչուն եթէ  
քժարաւութիւնը արքիուն չըլլար տեղւոյն բրու-  
րայ կատարելու այս աշխատաւթիւնը: Բայց  
անվիճելի է յաջողութիւնը յաջորդ կինդ գլուխ-  
ներուն (թ. ժի՞): Օրոնց մէջ կը պատկերացուին  
Մարգարշը ընտանիկան կեսանքը, գաւառարաբար  
ինքարացան կեսանքը, նոր սեպարան կը պարունակա-  
րական կեսանքը, նոր սեպարան կը պարունա-  
կարական կեսանքը, հայ աշուղները և գրագետ-  
ները: Այս գլուխներուն համար հասողին իրաց-  
րագործն երախտապահ պէտք է լինին ոչ մի-  
այն իր հայրականակիցներուն առ երկրացները՝ այս  
պիտի մնայւն յիշտակաբարեի մը մէջ անէրք-  
ժացուելուն համար իրենց հայրենիքին որտի և  
մտքի կեսանքը, այլ նաև հայ գրականութիւնի  
ի բանակարգութիւններու, որոնց հայ պիտի գտնեն  
գեա մինչև եթէ կը բնաշարացին իր բնա-  
գահմէկ գոյսութիւնը արփեցնող ժաղովորդի մը  
հոգին պատկերը: Ի՞նչ խնամաւած մանրամաս-  
նութիւն առունին սովորութիւներու ի ընտանի-  
կան ու ընկերութիւններու կենցաղի կարգուականուննե-  
րուն, ինչ համաձայն իստացում՝ 73 մանրամաս  
էլեկտրո մէջ գաւառարաբարանին զօյս ամրոց-  
ջական ուսումնակիրութեան մը, ուր իրենց  
տեղունքն սեեաւթիւններ՝ ընթէ: հայ բարբա-  
ռներու, կիրկեանին կամ միջին հայերէնին, Մա-  
րացի թքախոսութեան մէջ հայրէնականացան-  
թեան մասին: բառերու, առածներու, Հայ-  
մերի, Աւետարանի հաստաններու միջնաց ներ-  
կայացուց բազգառութիւններ Մարգարշ, Համ-  
այ, Զեյթունի ի Սուետին բարբառականն մի-  
ջն, քերականական և բառագիտական խառ-  
սօթեր, երգեր, ոճեր, առութիւններ, անէծք  
ներ, որնենքներ, պատմուածքներ, բառարա-  
կա բարբառանին: Հակառակ մէկ կողմէ առար-  
փին՝ զոր հասողին թանձնաթիւնը կ'ապգէ, և  
էլեկտրու մանրամաս խոսութեանն՝ ու աչիդ լոյ-  
սը կը քաղէ, չես կընար կասեցնէլ ընթէքցունկը

Կրթական կեանքի եւ կրթուած նոր սերունդը պատրաստող ներքին՝ այսինքն Մարաշի մէջ եղած, և արտաքին՝ այսինքն Այնթապի. Տարսոնի, Գոնիայի ամերիկան գոլէններուն և պետական և այլ հայալարաններու գործունեաւունքուն պատկերը պատագրաւ չերմասթիւն մ'ունի Տեղուն է գիտելու թէ հա՛ւ ալ, ինչպէս Պարիս և այլուր ի Թուրքիա, ազգային կրթութեան ժաղկրգականացումը Ազգ. Սահմանադրութեան թուականէն փակի, իսկ անոր թափ կուտայ տարու և մատուցաւապէս ամերիկան վարժարաններու օրինակը. Կայց թէ՛ առաջինը և թէ՛ կրթորշէ՛ այսպէս համ այսպէս՝ առիթեր միայն կ ըլլան մղում տարու ներքին շարժումի մը, որուն ակը ազգին հոգոյն մէջ է ինքնին և ատակապէս նկատութեան արժանին են դիգը, որ Քէյփութեան կաթողիկոս ըրած է իր ժամանակին, այդ տեսակէտոտի, և իդական կրթութեան համար թափուած կանուխ շանքերը՝ հակառակ թուրքերէնին ստացած տիրական գիրքին: Այս ժամանի իրենց որոշ արժէքը ունեն անշարժ շատ լաւ զարաւորուած այն առիթեկութիւնները եւս որդիք կուտած են երկը ամերիկան գոլէններու հաստատութեան և զարցացումն, և անենց մըտաւորական և բարյական ոյժերը զալպանակող շարժաւիթիւններուն մասնին Մարար ազգեցութեանց մեր ազգային ներքին կեանքին մէջ կատարած գերեց առարաններու անականութիւնով յօշ շանկան են այս գրեթէ վաւերացիր ժանօթութիւնները: Ժդ. դրամին մէջ, ուր կը խօսուի Մարաշի հայ գրագէտներու եւ աշուշներու մասին, քիչ մը ցնցուի կը գտնենք յայտնաւած այն կաթորքը թէ Կիրիկիյ Հայութիւնը ընդհանուր առամձր ու ունեցած ուրբյու ժողովագան զրականութիւնն կամ բանաստեղծութիւն ժողովուրդ մը որ բուեղծած է մեր ներկայ գրականութեան նախալեզուն, Միին Հայերէնը, և որ ազգային, քաղաքանակ և կոնսական կեանքի ոգեշնչութիւնն ենթակ ենթակութիւն է զարկ, կը այս միթէ բարորդին ամուլ մնացած յիմիլ ցեղին հոգոյն ինքն արտայայտող այն աշշտին մէջ որ գրականութիւնն է: Մենք կը կարծենք թէ կանխաւան և այդ տեսակ երգակացութիւնն մը՝ ցրչախ զեր տեսական շափակ չէ ուսումնասիրութեան մեր առաջուրդներէնի գանձարանը, ուր կիրիկան միտքն ու գրիչը մեծագոյն բաժինն ունեցած են գրծունէութեան, երբէ այդ երեսից աշքառու և թրցախութիւնների նամար գեթ, ասոր բարաւութիւնը մէջ ու եր սկզբուրուր մը կորացնելով մայրէնի բարբարութ կը սկսի խօսի օտար լեզու, խօթանալով իր գրացողութեան և արտայայտումի միջոցները, բաւական տեսնին համար կը թարառի բաւ իսկ գետառուներուն ալ կենանութիւնը, և կը առաջի արտագրելէ: Բուոր թթաքանոս գաւառներուն համար հասարակաց միհակ մ'է այս Այս է պատճառը որ այս լեզուվ ազգերու ազգերու չեն ցուցներ բաւ հայ աշշուական գրականութեան ներ, այնինչ ունենաւ

լով անոնց բանաստեղծական գեղեցկութենէն, թաշորդ երեք գլուխները նույրուած են Մարաշահայութիւնն կրօնական և սկզբցական կեանքին: Առանձնաբար նկատի առնուած են Ազգային Մայր Եկեղեցին և համագործ կաթոլիկ եւ բողոքական հասարակութիւնները. Նկարագրուած են իւրաքանչիւրին Եկեղեցիներն ու ազգմարանները, կենսագրուած են Առաջնորդները, քահանաները և Հովիւները: թէ՛ անոնք որ Մարաշի մէջ պաշտօնավարած են, և թէ՛ անոնք որ բնիկ Մարաշցին են: բայց լուր պաշտօնավարած էննուագրուած մէջ ուշագրաւեն ինչ Քէյփուեանի և ներկայ Սահակ կաթոլիկութիւնը նույրուածները:

Կրօնական շարժումները ներկայացնող հատուածներուն մէջ կ'արժէր ասկայն առելի հանգամանորէն դրել Սուհապպէրներներու: Բուհներներու մամին, որնք, բողոքական մայնութեան սուլլազի կամ անուղղակի ծնունդ, կիլիկինայութեան այդ մարզիերած մէջ երկան եկած են նախաբան, և հրմակ գաղութամահարքի ինչ ինչ կոմմերց ճիւղաւորուած: Նոյնպէս հպիկական սկսական Եկեղեցիներն ի կիլիկիի հաստատածն ամին, թէ՛ այս վերինը բոլորողին պատմութեան կը պատկանի այլնս:

Ժէ՛ գլուխը ԱՄարալ սօմանեան տիրապետութեան սակած, անցման գլուխը մըն է պարագաւու, հասկնակի գարգաւները, որոնց մէջ կը խօսուի յեղափոխութեան Մարաշի մէջ սկզբնաւորման, 1895ի մեծ կոտըրածին, զայն կանոնը գէպքերու: Կիրիկոյ աշէտին չըր հայ քաղաքականուսանակցութեանց յաշերգարք կաղսակերումնն, և կ վերակցն Մարաշի վերին ազէտին մասնին զարդարեցնող եղենապատում, ուր բարեկամներու խեցութիւնն ու խարդաւանանքը եւ թշնամիներու զօրութիւնը և կատաղութիւնը պար բնած են իր հաստատեն և ազգային ինքնուսթեան ըզցածնէն բաժնեւ բաժնեւ զիգիտու մազութիւն իր բախտի: Գ այլաւստած և աժգնակէս պէտք է սանձահարած լինի բանաստեղծի իր սիրու, կարենալու համար պատուղարար արձանագրել ինչ որ կը բովանդակի անոնց մէջ Վատահ են առկայն թէ ոչ միայն ինքը, այլ նաև բոլոր իր վերապարզ հայերէնակիցները, միաւու առելի քան 15000, որոնք ցիրացանաւուած են Սուրբի, Պաղեստին, հրագ, եղիպատ, Յաւնաստան, Ֆրանս, Հիսուս, Հայութ և այլ Ամերիկա (ինչպէս երկրագրի մտադրութեամբ մարդաբանուածն է վերին ենթեք գլուխուերուն մէջ), եւ որոնք ամէն առելի կը պայեկին մին եւ պարկելու համար յներու համբաւը, իրենց ընտանեկան գրագարանին մէջ իրենց Կատաձաւշնէն և Ազգապատումին բովը գուրգարանին վկի պահն այս հատորը, շարթաւուն մէջ քանի մը անգամ, միաւու առելի ինքը և իր կարգին, զայն եւս բանակի և անկէ՛ ևս ծձեռ համար իրենց նախնեաց սուրբ հաւատքին ևս սքանչելի յօյսին մեծութիւնը, և լեզուն կ սիրու և արցունքներով լուացուած խզմատան ըզը ստորագրելու համար մեծ ամէնը

մը՝ զիրքին 804 էջին վրայ, մնացորդաց մարդաւահաբերն ներքի գրաւած առ եռատաղին տակ, «Ամե՛թ շարդարանիներուն, պատի՛ և այլ վերապրումի ճիգին ու մանաւանդ անելու և բազմանարու առողջ բնազդին»:

Մատենախասականի մը սահմանները թոյլատու չեն աւելի ընդարձակ եւ մանրապատում վերտուում մը, որուն սակայն ո՛չ միայն ընդունակ այլ և արժամի է բազմաթիւ աշխատակիցներու օգնութեամբ պարապուած, 260է աւելի լուսափաղ պատիկերներով զարդարուած, մատուած գասաւորութեամբ համարդուուած, գեղեցիկ տպագրութեամբ ի լոյս ընծայւուած այս ընտիր գործը, որ ինքնին իւի կը յանձնաբարձի ինքինքը ոչ միայն ամէն լարաշահայի այլ նաև ոչ լարաշահայերուն, այսինքն ամէնուու:

Թ. Ե. Գ.

— — —

## Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ԱՄՍՈՐԵԱՑ ԼՈՒՐԵՐ

Անցեալ ֆեռուար ամսուան ընթացքին, Ա. Աթոռոյ Տեղում Ֆոլովու եօթն անգամներ ինիստ գումարուեցաւ իրք. Վարչական Մարմնի, իսկ իրեւ Կորօնական Փերապուն Անհանդ մէկ անգամ, իրաքանչիւր զրակելով իր իրաւաութեան մէջ հղած խնդիրներով:

● Բշ. 4 Մարտ.— Ժառ. Վարժաբանի և Ընծայարանի աշխարհաք, իրենց անունին եւ ուսուցիչներուն առաջնորդութեամբ, զային նրիբով, Յարգանան գետ, և Մեռեալ ծով, ամրոջ օրերնին տարով տարեկան այդ պայուսին կը օնական պաշտամունք կատարեցին Երգանանի ափին, լոգանք ըրբն Մեռեալ ծովուն մէջ, ճաշեցին երեքի, և կերելք կատարեցին դէպի Փորձաւթեան ւեռ:

— Ս. Պատրիարքը ևս, Տ. Մեսոպու Սրբազնի, Տ. Եղիշէ Վրդ. ի Պ. Կ. Նորեանին ընկերակութեամբ, անցաւ Յորդանանի միւս ափը, ուր հիւրենական ցեղաց անուններու մէջ, ամուսնութեան մէջ:

● Դշ. 6 Մարտ.— Երեկոյեան հանդիսաւոր նախառական Սրբոց Վարչանանց, Հեթումի արքայական մականը ի տես հանուեցաւ բատ սաշորութեան:

● Եշ. 7 Մարտ.— Բատ սովորութեան, Ա. Վարդանանց տօնին այս օրը պատարագեց գրգռանցին տեսուչը, Տ. Տիրոն Վրդ., որ և բարգեց գրուան տօնին ասիթիւ, ազգային այս պատերազմին հոգեսր նշանակութեան մէջ մատ-

նանձելով անոր բուն արժէքը, իր սուրբ իտէալի մը պաշտամանութեան գործը, որ՝ պարտութեան երկոյթին տակ՝ ճշմարիս յազմութիւն մէ եղաւ:

— Էկո օրէն վերջ, Ա. Պատրիարքը, ընկերակութեամբ աւագ թարգման Տ. Հայրիկ Արդ. ի եւ իրանապետ Գ. Կ. Նորեանի այցելոց Մեթօդաւութիւնութիւն նոր համարութիւն ի ընորհաւորութիւն ի ընթերական ազգային տարին:

● Ուր. 8 Մարտ.— Բատ իրաւական սովորութեան. Ս. Պատրիարքը մատուցուեցաւ Ասորաց մատրան մէջ, «Վ քարոզեց Տ. Գնորդ Վրդ., որ նախընթացարար քարոզած էր նաև ի Ա. Աստածածիւնի նրէմ առնելով օրուան ընթերցածածիւնին յարգութեամբ, նրէմ առնելով օրուան ընթերցածածիւնին յարգութեամբ, նրէմ առնելով յարգութեամբ տուաւ մերձակայութեան քարիւ կամաց առնելով ապաշխարութեան և քրիստոնէական բարի կենաց համար:

— Կէս. օգէն վերջ և. Պատրիարքը, Տ. Մետարազանին Տ. Միոն և Տ. Տիրոն Վարդապետներուն Պ. Կ. Նորեանի նախառապատ Պ. Ֆայլէթանի հետ երիշով զնաց, Յորդանանի ափին, միւս ազգաց մատուցներու շարքին հառուցանելի հայկական մատուուի մը մասին տեղույուն վրայ քննութիւն մը կատարելու համար:

● Եր. 9 Մարտ.— Երեկոյեան ժամերգութեան ասեն կատարուեցաւ գնակեալ խորոնայի ծէսը, բորոք խորանները և սղամանները քարագուեցած Ա. Վարդանանց յշխտակին, բանախօսց Տ. Գոն Վրդ., ճառեգ կարգացին Յարութիւնն Արդ. և ժառանգաւութ թորոս, արտօսանութիւններ եղան:

— Ժեր. 10 Մարտ.— Բատ Հին Տօմուրի Բուն Բարեկենանի առթիւ Ս. Պատրիարքը քարոզեց, օրուան ընթերցածածիւնին ներշնչուած խրատական գետեց առնելով առնելով:

— Երեկոյեան, ընդհանուր սղամանատան մէջ ընթերցին միաբանն եւ աշխարհաք, մազմանքի խօսքեր եղան Ս. Պատրիարքին կոզմէ նուիրապիտական Աթոռուներու, Հայ Խովանուցիւն եւ Միոնառութեան, և Պատր. Փոխանորդ Տ. Տիրոտի Աթոռապանի կոզմէ Ս. Պատրիարքին համար:

● Բշ. 11 Մարտ.— Առաօտեան ժամերգութեաննեն վերջ, միաբանութիւնը, աշխարհաք և պատունեաց Պատրիարքարանի մէծ պահճին մէջ ներկայացան Ս. Պատրիարքին, բարի պահճի շնորհաւութեան համար:

● Տշ. 12 Մարտ.— Տարբերական պատութեան վերջը Ս. Աթոռ հկաւ, գործոց կարգադրութեան համար:

● Եշ. 13 Մարտ.— Կատարուեցաւ արարութիւնը հանդիսաւր ՀՀրամարիմքաւի գործ և Քաղաքարակային ԱՄեդայան արտասանեց Ս. Պատրիարքը:

● Եշ. 14 Մարտ. — Տ. Գարեգին Վրդ. մեկնեցաւ իր պաշտօնատեղին:

— Տ. Սիս. Վրդ. Տ. Միւռոն Արեզ. և Պ. Կ. նուրեան Երիքով գացին ամոռապատկան պարտեզին գործոց ժնութեամբ:

— Երեկոյեան՝ հանդիսաւոր քեկեսցէն, քարոզեց Ս. Գատրիմը Հայրը, բացատրեց ազօթքին կարեսութեամբ, ոյց տալով թէ անձին տկարութեան գացուցէն անդառաւած հոգին անոր միջոցաւ ամենէն աւելի իրանայ գունել իր խաղաղութիւնը:

● Ուր. 15 Մարտ. — Լուսարարապետ Տ. Միւռոպ Արքայութեամբ, յանուն Ս. Գատրիմը առաջ, Պայտամի առթիւ չնորհաւուրական այցելութիւն տուաւ իսկամաց Միւրի էֆինտին և երեկիւնքուն:

● Եր. 16 Մարտ. — Օրուան պօնին առթիւ, երէյ իրիկուն նախատօնակ և այսօք ժամերգութիւն և Ս. Գատրարագ մատուցուեցաւ Ս. Թորոս պատմական մատուցում մէջ:

— Նիւ Ներքի Եպիսկոպոսական Աստուածաբարական համալսարանի ուսուցիչներէն Վերձառական ըստ Խոպագին, ընկերակցութեամբ կանոնիկոս Գրիմմէնի. այցելեց Ս. Գատրիմը Հօր:

— Երեկոյեան, Միւրանութիւնը Հրաշտափառի թափորով մուտք գործեց ի Ս. Յարութիւն, հանդիսավորութեամբ Լուսարարապետ Տ. Միւռոպ Արքայութիւնի:

● Կիր. 17 Մարտ. — Ժամերգութիւն և Ս. Գատրարագ տեղի ունեցան Ս. Յարութեան տաճարի մեր վերնայարկ մատուցին մէջ. իսկ Ս. Գատրարագէն վերը Ս. Գերեզմանին շուրջ կատարուեցաւ երրադաք հանդիսաւոր թափոր, դիմաւրութեամբ Լուսարարապետ Տ. Միւռոպ Արքայութիւնի:

● Գլ. 20 Մարտ. — Ճաշու ժամերգութեան միջցին Տ. Մկրտիչ Արքայան Ազաւանէնի քարոզեց համանաց գասուն, բարեգործութիւնը բարեպաշտութեան լծորդելու կարեսութեան մասին:

● Եշ. 21 Մարտ. — Երեկոյեան, սեկեսցէի միջցին Ս. Գատրիմը քարոզեց. բացատրեց թէ պաշշարութեան խորընքը անկեղծորէն ապաշտած հոգին վրայ միայն իրանայ արդիւնաւորուի, ու այդ կերպով է միայն որ մեղքն խոռվակուծ հոգին իրանայ հանդարաբէլ:

● Ուր. 22 Մարտ. — Ս. Գատրիմը Հօր այցելեց Լէտի Ուէլթը առ Կրիմսնը, Երուսա-

լէմի նախկին կառավարին Արք Ա. Սթօրսի պարմուկին, որ Լուսունէն էր եկած:

● Եր. 23 Մարտ. — Ս. Գատրիմը ըլնկերակցութեամբ Տ. Միւռոպ Արքայանի, Տ. Սիս. Վրդ. ի և Տ. Միւռոն արկազիի, մեկնեցաւ Հայքա, տարբեկան հովուական այցելութեան համար:

● Կիր. 24 Մարտ. — Բառ սովորութեան, Ս. Գատրարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապեա, ուր քարոզեց Տ. Տիրայր Վրդ. նկարագրելով Աստուածայ անսպառ սիրոյն պատիբը մարզուն համար, Անառակ Որդուոյն օրինակով մշնչենաւորուած:

— Հայքայի մէջ այսօք քարոզած էր Ս. Գատրիմը ըլնկերակցութեամբ Աստուածաշունչը հայերէն թարգմանութեան 1500 ամեակի առթիւ սարբուած հանդէսին, ուր խօսած էին նաև, բացի ն. Ամենապատուաթենէն, Տ. Գատրիմն Վրդ., իսկ Տ. Սիսն Վրդ. բահարօսած:

● Բլ. 25 Մարտ. — Տ. Մատիէս Արքայան, որ ծերութեան տկարութեամբ աւագ թարգման Տ. Հայրիկ Վրդ. ի Պ. Կ. Նուրիեանի, այցելեց Եղիպատական հրապատակին, Ն. Վեհ. Ֆուտառ Ա. թագաւորի ծննդեան տարեղարձին առթիւ ի շնորհաւորութիւն:

● Գլ. 26 Մարտ. — Ս. Գատրիմը Հայրը, ընկերակցութեամբ աւագ թարգման Տ. Հայրիկ Վրդ. ի Պ. Կ. Նուրիեանի, այցելեց Եղիպատական հրապատակին, Ն. Վեհ. Ֆուտառ Ա. թագաւորի ծննդեան տարեղարձին առթիւ ի շնորհաւորութիւն:

● Գլ. 27 Մարտ. — Ս. Գատրիմը Հօր այցելեց Միջնադարին երաժշտութեան թրօֆ. ի Գերին՝ գերմանացի Տօքի. հօաննէս Վոլֆ:

— ձաշու ժամանութեամբ առթիւ. Տ. Մկրտիչ Արքայան Ազաւանէնի քարոզեց կանանց զառան. խօսեցաւ խոնարհութեան վրայ, զայն ներկայացնելով որպէս քրիստոնէական մեծադոյն առաջինութիւններն մին:

● Եշ. 28 Մարտ. — Ս. Գատրիմը Հօր այցելեց Պարկաստանի նորքնամիր Ֆրանսական դհապն, Պ. Զօզիկ, իր ամիկնոց հետ, որ Եղիպատակ Պալկաստանի Սիւրոյ ճամբով կ'ուղկորէր թէկըան:

— Երեկոյեան, սեկեսցէի ժամուն, Ս. Գատրիմը քարոզեց. խօսեցաւ վշտաց մէջ համերեսութեան և աստուածային կամաց համակերպութեան մասին, բարոյական այդ երկու վիճակները ցուցնելով իրեն, երբարդ միջոց անդունած հոգւոյ խաղաղցաման: